Ն. 5098 1902 ՄԱՐՏ 12 ՄԱՅԻՍ 1319 ԶԻԼՀԻՃՃԷ 15 ՕՆ ՍԷՔԻԶԻՆՃԻ ՍԷՆԷ

20 ԲԱՐԱՆ

# ՃԵՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԱՆ

1877 ՍԷՆԷՍԻՆՏԷ ԹԷԷՍԻՍ ՕԼՈՒՆՄԸՇ ՏԸՐ

ԱՊՕՆԷ ՓԻՅԱԹԼԱՐԸ

| | 12 այլազ | 6 այլազ | 3 այլազ |
|---|---|---|---|
| ՍԹԱՆՊՈԼ | 140 ղշ. | 70 ղշ. | 40 ղշ. |
| ԹԱՇՐԱ | 150 » | 80 » | 45 » |

Մէջիտիէ 20 ղշ.-ական

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԼԻՅԷ ԹԻՒՃՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

صاحب امتیاز: جیوەلکیان

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

(جریدهٔ شرقیه (۱۲۹۳ سنه‌سنده تأسیس اولنمشدر

DJERIDEI-CHARKIE
FONDÉ EN 1877

ԻԼԱՆԱՔ ՓԻՅԱԹԼԱՐԸ

1ինոմի, 2ինոմի վէ 3ինոմի սահիքէ ղշ. 9
4ինոմի սահիքէ սաթըրը » 3

Իարէխանէսի Սթանպոլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 ձիվէլէկեան մաթպասընտա տըր։ Բեռաֆիքի մէվատտ հագդընտա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆՆա միւրաճաաթ օլունա։
Մէվատտը նաֆիյատ տաիր պէնտլէր մէճճանէն դապուլ օլունաճագ վէ ուրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայաճագ։

## ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Կէչէն սալը կէճէսի Նիւ-Եորգ շէնրինին գալուընտա Հօպոքէն նամ մահալտէ Ֆէնիքս նամ վաբոր զուտանասընըն լիման սէտտինտէ վէ տօղլարընտա սէհչէթլի պիր եանկին զուհուր իտէրէք, մէզքիւր սէտտ վէ տօղլար քիամիլէն միւհթէրէգ վէ խարապ օլմուշ տըր։ Ամէն եայըլարագ լիմանտա պուլընան ճէսիմ պիր Ինկիլիզ վաբորընա վէ տիկէր պազը սէֆինէլէրէ սիրայէթ իթմիշ, իքի քիշի եանմըշ վէ 200000 Ինկիլիզ լիրասը զարար զիյան օլմուշ տըր։ Էնամի հարիգտէ պազը եանար մատտէլէր տախի բաթլամըշ օլտուղընտան, թահարրիյաթ իճրասըյա բաթլամըշ ֆիշէնքլէր վէ տիկէր էմալի մատտէլէր տախի պուլունմըշ տըր։

---

Բոմատան կէլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Ալէքսանիա պաշ վէքիլի գոնթ տը Պուլօվ՝ պու հաֆթա իթալիա բէյսը վիւքէլասը Մ. Ծանարտէլլի վէ խարիճիյէ նազիրը Մ. Բրինէթթի իլէ պիր միւլագաթ իճրա իտէճէք տիր։

---

Գօրէա հիւքիւմէթի՝ Ինկիլիթէրայա թօրլար սըրարը իթմիշ տիր։

---

Ինկիլիթէրա միւսթէմլիքատի ումուրը նազիրը Մ. Զէնսպրլէյն՝ Թրանսվալ իշլան Աւսթրալիատան 2000 նէֆէր եէնի ասքէր թաշէպ իթմիշ օլմազա, Աւսթրալիա հիւքիւմէթի՝ պունա մուվաֆագաթ իթմիշ տիր։

---

Թրանսվալ հիւքիւմէթի ազասընտան Մ. Մ. Շալգ Պրրկը, Բէյց, Լուգաս Մէյէր, Դրօկ վէ Վանտէրվալթ՝ միւզաքէրաթը սուլիհիյէ իճրասը իշլուն պէյազ պայրագ այմըշ օլտուգլարը հալատ, գաթարը մախսուսլա Միլպուրկտան Բրէթօրիայա միւվասլէթ իթմիշլեր տիր։

## ՏԱԽԻԼԻՅԷ

Բէրլէրէ վէ Պիղա ագէթզէտէկեանը իշլուն գօմիսիոնը մախսուսընճա ճէմ իտիլէն իտանէ ագէսինտէն պագըյէ օլան 52000 ղրշ.՝ Շէհր Էմինի տէվլ. Բըտան բաշա հազրէթլէրինէն թահթը բիյասէթինտէ թէշէքիլ օլունան գօմիսիոնը մախսուսընճա թէնսիպ օլունըպ, Պապը Ալիճէ տէ գապուլ օլունտըղընտան, մէպլաղը մէզքիւր՝ տիւն Օսմանը Պանգասը վասրթասըյա մահալինէ կէօնտէրիլմիշ, վէ միւհթաճը մուալէնէթա օլանլարըն իհթիյաճաթընա սարֆ օլունմասը զըմնընա՝ լիվան մէզքիւր միւթեաբրրքիլըղընա իշար օլունմըշ տըր։

—Հիւքիւմէթը Սէնիյէ իլէ Եունանիսթան արասընտա ագտ օլնան թիճարէթ մուգավէլէնամէսի միւզաքէրաթընա եադընտա պաշլանաճագ տըր։

—Գուրպան Պայրամը վէ Նէվրուզ միւնասէպէթիյլէ խաքիբաի Շահանէյի՝ Իրան սէֆիրի թարաֆընտան Թիւրքճէ վէ Ֆարսի լիսանլարա թանզիմ գրլընմըշ օլան իքի գրթա թէպրիքնամէ թագտիմ գրլընմըշ տըր։ Միւշարէլէյհ սէֆիր՝ պունտան մուգատտէմ Լա Հէյ սուլհ գոնկրէսինէ տաիր թանզիմ էյլէտիկի ֆարսի պիր չիրին թիւրքճէ վէ Արապճա թէրճէմէլէրի իլէ պէրապէր ասլընը տա պու սըրատա թագտիմ էյլէմիշ տիր։

—Կէչէն բազար երթէսի կիւնիւ Պուլգարիսթան Օսմանը գօմիսէրի աթուճ. Ալի Ֆերուլա պէյ հազրէթլէրի՝ երկաս Ֆէրտինանտա իլէ միւլագաթ իտուղ, մէմուրիյէթինէ տաիր օլան էմրը ալէյի թէպլիմ էյլէմիշտիր։

Մէրասիմը մէզքիւրէտէ ըէիսը նուզզար Մ. Տանէֆ տախի հազրը պուլընմըշ տըր։ Միւշարիէ.յհ գօմիսէր՝ իրէնսին նէզտինէ ազիմէթինտէ, գօմիսէրլիք քէսթիպլէրի վէ բրէնսին եավէրլէրինտէն պիր գաչը բաքիպ օլտուգլարը լանտօլարընը արգասընտա պիր պէօլիք սիվարի ասքէրի եիւրիմիշլէր տիր։

—Մէսմանէտ շիւպհէլի խասթալընդան հիչ պիր էսէր գալմատընը կիպի, 250,000տէն զիյատէ օլան Մէքքէտէքի հահիրէր իչինտէ տախի կիւնտէ անճագ պիր իքի վուգուաթ օլտուղը վէ օ գատար էհալի իչինտէ պունընը տա պիր կէօնա էհէմմիյէթի հաղ օլմատընը անլաշըլմըշ տըր։

—Տէրսաատէթ վէ ճիվարընտա սարֆ օլունան քէմիքլէրտէն գարա պոյա չընգարմագ իչիւն 35 սէնէ միւտտէթլէ իմթիյազ իթասը՝ ճէմիյէթը Ռուսումիյէ ազասընտան սատ. Ֆարգ պէյ թարաֆընտան իսթիտա օլունմաղա, իչֆի միւգթէզասը՝ թիճարէթ նէզարէթինէ թէպլիղ օլունմըշ տըր։

—Թահսիլ իչիւն ճէնօվատա պուլընան Ռում շակիրտանընընն ախիրէն կէօսթէրտիքլէրի էսէրը սատագաթ վէ ուպուտիյէթէ միւքեաֆաթէն՝ իքմալը թահսիլ իթմիշ օլան Տօգթ. Արիսթիոբարատի էֆ.նին 1000ղշ. մասչա Համիտիյէ չօճուգլար խասթախանէսինէ թային դրընմասընա իրատէի Սէնիյէ սուտուր իթտիկի կիպի, «Թախիրօմօս» կազէթասընէն մուխպիրի Նիգօլա Նարօբուլօս էֆ. իլէ թէպպալէթ թահսիլ իտէն Գալավէրա պիրատէրլէրէ Յինճի բիւթպէ Մէճիտի Նիշանը, վէ պունտան պաշգա հէր պիրինէ աթիյէի Սէնիյէ էհսան պույրուլմըշ տըր։ Ամթըպպալ մումմիլէյհիմ՝ իքմալը թահսիլ իթտիքտէն սոնրա Տէրսաատէթ հիւքիւմէթ խասթախանէլերինէ թային իտիլէճէքլէր տիր։

—99 սէնէսի նիհայէթինէ գատար պագայա վէ մաթլուպաթը միրիյէնին աֆվը հագդընտա քի գարարը ալինին հիւքմի՝ միւքելլէֆիյն իւզերինտէ պուլընան մաթլուպաթը խաղինէյէ միւնհասըր օլուպ, ադտատան իլերի կէմիշ մաթլուպաթա թէպլիղ իթմէմէսի մուգաբրէր պուլընտրղընա պինանէն, աշարըն էմանէթէն իսարէ օլընտրը միւտտէթէ սիտ պագայա իլէ եմլաք, թէմէթթիւ վէրկիսի վէ ասնամ բուսումը կիպի մաթլուպաթըն գարարը ալի մուճիպինճէ գայտալրը պօղուլարագ, պունտան մատտա մաթլուպաթըն թահսիլի լազըմ կէլէճէյի՝ Շուրաի Տէվլէթ Մալիյէ տաիրէսինճէ գարարլաշտըրըլմըշ տըր։

—Էտիրնէ վիլայէթինտէ Իսքէյէ գազասընտա Գօյուն գարիյէսի ճիվարընտա վագը սիմի գուրշունա գարըշըգ պագըր մատէնի իմթիյազընընն 99 սէնէ միւտտէթլէ իզմիրտէ մուգիմ Բէթրօ Մէսթանօբուլօ վէ սահիբ էօհսէլէրինէ իհալէսի՝ Մատէն նէզարէթինճէ Պապը Ալիտէն իսթիյզան օլընմըշ տըր։

—Ասքէրի Թէգաիւա Սանտրը մաաշաթընն այտան այա մունթազամէն վէրիլմէսի իչիւն մէզքիւր սանտրդ նէզարէթիյլէ Տաիրէի Ասքէրիյէ վէ Մալիյէ Նէզարէթի պէյնինտէ ճէրէյան իտէն մուխապէրաթ պուքերրէ խիթամ պուլուպ, սանտրդ ախտաթընընն թահսիլի իչիւն իթթիխաղ օլունան ուսուլի թատբիկէն, 11 մատտէյի հավի գալէմէ ալընան թաւիսաթ լայիհասը Պապը Ալիճէ թաւվիպ օլունմըշ, վէ իչպու սէնէի ճէտիտէի մալիյէտէն իթիպարէն մէվզգլի թաթպիգէ վազը մուգաբրէր պուլընմըշ տըր։

—Տիւն կէճէ սաաթ 8 գարարրաբընտա Ֆընտըգլըտա Տէրէ իչինտէ պիր էվտէն եանկըն զուհուր իտէրէք, սօգադ էնճիյէլէրինին ախչապ վէ եէքտիկէրինէ պիթիչիք պուլընմասը, սույլն ազլըղը՝ աթէշին եայըլմասընա սէպէպ օլմուշտիր։ 15էվիլէ 14տիւքեան եանմըշ տըր։ Եանկըն զուհուր իտէն տիւքքեան սիկուրթալը օլտուղընտան, միւսթէճիրլէրի օյան մարանկոզ Ալի իլէ օղուլարը թարաֆընտան գաստէն պրագըլտըղը անլաշըլմապա տէրտէսթ իտիլմիշլէր տիր։

—Պաթումտան կաղ եիւքիյէ Սամսօնա կիտէն պիր թիւճճարընն եէլքէն կէմիսի եօլտա գար ֆուրթունասընա թութուլարագ, պիր ըրմաղընն աղզընտա տէմիր աթմաղա մէճպուր օլմուշ տըր։ Ֆուրթունա քէսպը շիտտէթ իթտիկինտէն, 7 թահիֆէ իլէ 15 եօլճու գարայա չընգմագ իչիւն պիր գայըղա պինմիշտիր։ Եօլտա գայըդ գայալարա չարբաբագ գըրըմըշ վէ իչինտէ պուլընանլարընն ճիւմիճէսի տէ գուրթուլմայըպ պօղուլմըշլար տըր։

—Ալէքսանիանընն Հէլիկօլատա ատասընա ազիմէթլէ, իչտէն չէքիլմիշ պիր էօմր իլէ եաշամագ թաասվիրընտա պուլունան Տուլյունը Ումումիյէ Ալէման տահիլեր վէքիլի սապզգը Մ. Լինտաուընն շերէֆինէ օլարագ կէչէն ճումա էրթէսի ագշամընը Պէյօղլունտա Սէրքը ա'Օրիանտա միւքէմմէլ պիր զիյաֆէթ վէրիլիպ, Տուլյունը Ումումիյէնին պէօյլիք մէմնուրլարը վէ սահիր զէվաթը միւթէպէրէ հազրը պուլընմըշլարտըր։

Դօմանտան Պէրմէ պու միւնասէպէթլէ պիր նումէգ իյրատ իտէրէք, Մ. Լինտաու միւնասիպ պիր ճէվապ վերմիշ, վէ մուախսէրէն զիյաֆէթտէ հազրը պուլընան ատուփ. Տիլպէր Զարեհ էֆ. հազրէթլէրի՝ թանզիմ էյլէտիկի պիր շիրիի օգումըշ, վէ Մ. Լինտաու միւշարէլէյհէ տէ պէյանը թէշէքքիր էյլէմիշ տիր։

—Ռուսիա սէֆիրի Մ. Զէնօվիէֆ իլէ միւսթէշարը Մ. Զէրպայէֆ տիւն էօյլէնտէն սոնրա Ռում Բաթրիգի Եուսքիմ էֆ. հազրէթլէրի իլէ միւլագաթ էյլէմիշլէր տիր։

—Պիր Պուլկար կազէթասընընն պէյանընա պու էօրէ, Պուլկարիսթանընն 1900 սէնէսի պիւտժէսինտէ 6 միլեօն ֆր. պիր աշրգ կէօրիւլմիշ տիր։

Ս. ԹԱԴԷՈՍ ԱՌԱՔԵԼԱՑԻՆԵՐԸ

ԷՄՈՒԼԻՒ. ԵԱՅԱՆ ՊԻՐԼՈՒ ՅՕՅՈՒԹԱՆ

ՖԻԷՕԲՐԻՆԷՆ իքի պաշընտան օրթայա տօղրու պիրինճի կէօղլէրինէ կէլինճէյէ գատար հէր իքի թարաֆտա տիւքքեանլար, մաղազալար, գազինօլար, վէկհասը չիգ վէ քիւչիւք պիր չարշը վիճուտէ կէթիրիլէճէք տիր։ Ֆէօբրինէն իսթինատ իտէճէկի չէլիքտէն եարբրմըշ տուպպար եէքտիկէրինտէն ուզագճա գօնըլճաղլարընտան, արալարընտան քիւչիւք վարօրլարընն, մավնապարընն, գայըգլարընն կէչիպ տէօնճէքլերի՝ չիմտիքինտէն գաթ գաթ զիյատ թահթը սէլամէթէ այընմըշ օլաճաղ տըր։

Պու լայիհա խաքիբաի Շահանէյ թագտիմ իտիրմիշ, վէ մահկուզիյէթը Շահանէ իլէ պէրապէր մուճիպինճէ հէման եարարբրրմասը խուսուսընա էմր ու ֆէրմանը Բատիշահի երգան պույրուլտըղը՝ նէզարէթը միշարէլէյհայա թէպլիղ օլունմըշ տըր։

---

Դրէտի Լիօնէնին Տէրսաատէթ շիւպէսինին հիյնը թէէսիսինտէն պէրու օրատա պուլընըպ քէմալը սրդգ ու իսթիգամէթլէ իյֆի վազիֆէ իտէրէք պանգանընն ումուրը թիճճարիյէ գայէմի միւտիրիյէթինի իհրազ էյլէմիշ օյան Պըյըզիտան Գրիգոր էֆ.նին էօհտէսինէ՝ մէմուրիյէթը սապրգասը պագը գալմագ իւզրէ վէքեալէթէն իմդա էյլէմէք (ֆօնտէ տը բուվուար) վազիֆէի միհիմմէսի տախի պու քէրրէ թէվտի օլընմըշ օլտըղը՝ մաէլմմունիյէ խապէր ալընմըշ օլտըղընտան, մումանլէյհի պունտան տօպայը թէպրիք իտէրիպ։

---

# ԱԶԳԱՅԻՆ

Բաթրիգ վէքիլի ճէվահիրճեան Դեր. Տ. Գաբրիէլ Սրբազան՝ Մեծ Պահքտա բազար ագշամարը Սամաթեա Ս. Գէորգ քիլիսէսինտէ քարոզ սէօյլէմէքտէ պուլընըյօր։

---

Մարգարեան Տ. Տիրայր վարդապետ՝ Սամաթեա Ալթըմէրմէր Ս. Յակոբ քիլիսէսինէ քարոզիչնապ իտիլմիշ օրուպ, հայպու քի Կրոն. Ժողով գարարըյլա մուախսէրէն Խաքէօյ քիլիսէսի քարոզիչլիկինէ նագլ իտիլմիշ օյտուղընտան, պու խուսուսազ գալարն Ս. Յակոբ քիլիսէսի Թաղ. Խորհուրդընն իսթիֆասընա սէպէպ օլաճագմըշ։ Շէօյլէ քի՝ մումանլէյհ Թաղ. Խորհուրդ Ատենապետի գարարը մէզքիւրը իչիտէրէք վէ մէզքիւր քիլիսէնին շիմտիյէ գատար մումանլէյհ վարդապետ մտաչ վերմէքտէ օրուպ Մեծ Պահք միւնասէպէթիյլէ պիրտէն պիրէ պաշգա եէրէ նագլ օլունաճգտա մէզքիւր քիլիսէնին միւթէզարրուր օլաճաղընը նազարը տիգգաթա ալարագ, Թաղ. Խորհուրդ՝ պիր իսթիֆանամէ գալէմէ այմըշ վէ ճիվանեան էֆ. պիզգաթ մէզքիւր իսթիֆանամէ.յի բաթրիգ Օրմանեան Ամէն. Տ. Մաղաքիա Սրբազան հաղրէթլէրինէ կէօթիւրիպ, պու գատար այտան պէրու Տ. Տիրայր վարդապետ չու գատար մաչ վերլտիկինի տէրմիյան իտէրէք, եա մէպլաղը մէզպուրընն քիլիսէյէ բէտտ ու իատէսինի, եա եօգտա Տ. Տիրայր վարդապետին քիլիսէի մէզքիւր քարոզիչլիկինտէ իպդասընը թալէպ էյլէմիշ տիր։ Բաթրիգ Սրբազան՝ պիթթապ մէզքիւր իսթիֆայը գապուլ իթմէյիպ, ճիվանեան էֆ.յի չու սուրէթլէ մէմնուն իթմիշ տիր։ Շէօյլէ քի, Ս. Յակոբ քիլիսէսինտէ Տ. Տիրայր վարդապետ՝ Մեծ Պահքտա ճումա կիւնլերի վէ բազար ագշամարը, վէ Դուրեան Տ. Թաթոյ վարդապետ տէ բազար սապահլարը վէ թէքմիլ Աւագ հաֆթասընտա Քարոզ սէօյլէյէճէքլէր տիր։ Պու իւմիտլէ էվվելքի բազար ագշամը Ս. Յակոբ քիլիսէսինտէ Տ. Տիրայր վարդապետ պէքլէնմիշ իսէ տէ, ըուհանի մումանլէյհ կէլմէմիշ տիր, զիրա բազար ագշամարը Խաքէօյ քիլիսէսինտէ Քարոզ սէօյլէմէքտէ տիր։

---

Պու կիւնլերտէ Սզերգատ Առաջնորդ Ինթիխապը իճրա օլունաճագ տըր։ Շիմտիքի Առաջն. Տեղապահը Տ. Փառէն վարդապետ՝ օրատա սիւքիւն ու սիւքիւնէթլէ իյֆի մէմուրլյէթ իթմիշ օլտուղը հայտէ, Առաջնորդ նամզէտլիկինտէն խթիֆա իթմիշ տիր։

---

Գօնեատա պիր ատէթ պուլընըպ, պու ատէթ մուճիպինճէ պիր նշան կէրի օլտուգտա, հազրլրանան ճէհէզ՝ Առաջնորդարանա գալը իմշ։ Պու ատէթին նէ՞րէտէն զուհուր իթտիկի մալիմ օլմայըպ, լաքին հագիգաթը հալ պէօյլէ օլմագ լազըմ կէլէր, զիրա պու կիւնլերտէ շէհրը մէզքիւրտէն պիր քիմսէ՝ Բաթրիգխանէյէ միւրաճաաթ իտէրէք, ճէհէզին քէնտիսինէ գալմասընը թալէպ իթմիշ տիր։ Կրոն. Ժողով գարարը.յլա Բաթրիգխանէտէն Գօնեայա պիր թահրիրաթ եազըլարագ, նէ՞ չէրահաթ թահրընտա պէօյլէ պիր ատէրէք թէսվիյէ գարարլաշարընա վէ շիմտիյէ գատար իճրա օլունան ատէթին նէ՞տէն իպարէթ օլտուղընա տաիր մալիմաթ թալէպ օլունմըշ տըր։

---

Զարսանճագտան մահալլի Առաջնորդը Էլլիտիրէմեան Տ. Կորիւն վարդապետին դայրէթ ու ֆալիյէթի հազդընտա մուճիպը մէմնունիյէթ մալիմաթ վիրուտ իթմիշ տիր։ Եէնի եաբլան մէքթէպ հազդընտա կէչէնտէ մալիմաթ վէրիլմիշ օլուպ, պինանընն իսթ գաթը Առաջնորդարան իթթիխազ իտիլմիշ իսէ տէ, արա տուվարլարը՝ գըզ մէվսիմինին իսթէ կէլմէսի հասէպկլէ թէքմիլ իտիլմէմիշ վէ ինչաաթը իլա պահարա գալմըշ տըր։ Տ. Կորիւն վարդապետ՝ Բէրրիտէքի նիֆագու իսթիթիաֆը տէֆ իտուպ, միւսլի մէճլիսլերի թէչքիլ իթմիշ, արալարընտա իթթիֆաք հասըլ էյլէմիշ, պիր Ուսումն. Խորհուրդ ինթիխապ.իթմիշ վէ երքէք վէ գըզ մէքթէպլերինի թահթը ինթիզամա ալմըշ տըր։ Ըուհանիի մումանլէյհ՝ երքէք չօճուգլարա քէնտիսի մուսիգիի ըուհանի տէրսի վերմէքտէ, վէ պունլարըն քեաֆֆէսինէ էյիճէ տիգգաթ ու իթթինա էյլէմէքտէ տիր։ Տ. Կորիւն վարդապետ՝ Բղիտէքի Միացեալըն գաստիր չակիրտանընտան Պ. Մարտիրոս Սողոյանը երքէք չօճուգլար մէքթէպլինէ մուալիմ, վէ Խարբերտան Օրիորդ Ովսաննա Կոստանդեանը տա գըզլար մէքթէպլինէ վարժուհի նասպ իթմիշ տիր։ Ըուհանիի մումանլէյհին քարոզլարընը ճէօմաաթ չօգ թահսին իտիյօր։

## ԹԷԼԷԿՐԱՖ

Վէնէտիկ 24 մարտ.—Ալէքսանիա պաշ վէքիլի Մ. տը Պուլօվ միւվասէլէթ իթմիշ տիր։ Պիր գաչ կիւնէ գատար միւշարէլէյհ Իթալիա բէյսը վիւքէլասը Մ. Ծանարտէլլի վէ խարիճիյէ նազիրը Մ. Բրինէթթի իլէ պիր միւլագաթ իճրա իտէճէք տիր։

Լօնտրա 24 մարտ.— Պիր գաչ Պոէր մուրախասը՝ ժէնէրալ լորտ Ռիչնէրտէն ալտըգլարը պիր եօլ թէղքէրէսինի համլի օլարագ, բէյս Շթէյնէ գավուշմագ վէ Ինկիլիթէրանընն կէօսթէրտիկի սուլհ չարթլարը իւզերինէ բէյսը միւշարէյէնէ միւզաքէրէ իթմէք իւզրէ հարէքէթ իթմիշլեր տիր։

Սուլհ միւզաքէրաթը հավատիսի իւզերինէ պօրատա ճէնուպի Աֆրիգա մատէն թանվիլաթը ֆիյաթլարը եիւքսէլմիշ տիր։

Թօքիսան կէլէն թէլէկրաֆլարա նազարէն, Ֆրանսըզ-Ռուս նօթասը՝ ճաբօն կազէթալարը թարաֆընտան հիւանի թէլագգը օլունմըշ տըր։ Պու կազէթալար՝ անվալը հազրէտէ ճաբօնըն հիչ պիր թէպատիւլ արզու իթմէտիկինի պէյան իտիյօրլար։

Ինկիլիթէրա գրալիցասը Ալէքսանդրա՝ Գօրէնճակա հարէքէթ իտէճէք, վէ օրասա բէտերի Տանիմարգա գրալընը կէօրմէյէ կիտէճէք տիր։

Բարիզ 24 մարտ.—Մ. Ռուվիէ սաթլըճանտան երէյիճէ աղըր խասթա տըր։

Այան վէ Մէպուսան մէճլիսլերի՝ բէյսը ճիւմհուր Մ. Լուպէնին Ռուսիայա սէյահաթը իչիւն պէշ եիւզ պին ֆրանգ գապուլ իթմիշլեր տիր։

Պէրլին 24 մարտ.— Ալէքսանիա խրէբաթօրը Կիյեօմին մախտումը բրէնս Ատալպէրի՝ ապրիլ 28տէ Նիւ-Եորգտա պէքլէնիյօր։ Բրէնսը միւշարէյէ՝ բէյսը ճիւմհուր Մ. Ռուզվէլթ թարաֆընտան գապուլ օլունաճագ տըր։

---

ՕՍՄԱՆԼՈՒ ՊԱՆԴԱՍԸՆԸ

Գալաթա, Պէյօղլու վէ Աթանպօլ իտարէխանէլէրի՝ կէլէճէք ճումա կիւնիւ Ֆրէնքլէրէ Աւագ Ուրբաթ վէ բազար երթէսի կիւնիւ տէ Զատիկին Շաճի կիւնիւ օլտուղընտան գաբալը պուլընաճագլար տըր։

## ՋԻՍՄԱՆԻ "ՔԱՐՈԶ,,ԼԱՐ

Բ.

## ՀԱՑԱԹՏԱ ԻՆԹԻԶԱՄ

Անատօլումըզն պիր գատիմ տարը մէսէլի վար տը. պու տիւնեատա հայաթըն զէվզինի չզգարապիլէնէրէ «տիւնեալըզն էյի ամնա, պագալըմ ախրէթլիկին նա՞սը օրաճագ» տէրլէր։

Պու սէօզտէն մագսէա՝ տիւնեա զէվզէնը չզգարանլարա, օ պիր միւնեատա օ զէվզէն աճըզնը չէ.քէճէ.քլէրինի անլաթմագ ըզը։

Հալ պու.քի—զանը աճիզանէմիզ կէօրէ— պու թագտիրտէ պէօյիւ.ք պիր խաթէա վար ը։

Պիր ինանըն տիւնեալըզը էյի օլմասը՝ հէյ պիր զէման ախրէթլիկի տէ էյի օլմասընա մանի տէյիլ տիր։ Պիլաքիս պիզիմ նաղարըմըզտա տիւնեալըզը էյի օլմագ՝ ախրէթլիկի տէ էյի օլմասընըն պայլըճա էմնիյէթլէրինտէն պիրինի թէչքիլ խտէր։

Շու գատար վար.քի, «տիւնեալըզը էյի օլմագ» թաապիրինին մանէասընը էյիճէ թային իթմէլի տիր։

Աճա՞պա տիւնեալըզը պիհագզն էյի օյան ատամ.քի՞մ տիր։

Էկէր հայաթընը սէֆահէթ վէ զէվզէրտէ չիւրիւտէն վէ հեր իյին իքիրաթընա կիտիպ, ագլըն վէ մանթըզն թավիպ իթմէյէճէկի պիր սուրէթտէ եաչայան ատամընն հայաթընը էյի պիր տիւնեալըզ ատտ խտէր իսէ.ք, չօգ եանըլըրը։ Օ հայաթ էյի պիր տիւնեալըզ տէյիլ տիր. ֆէնա պիր տիւնեալըզ ատ.ը. զերա ագլըն վէ մանթըզն թաավիպ իթմէտիկի չէյ էյի օյամագ։

Ֆագաթ էկէր տիւնեալըզը էյի թապիրինտէն մագսէտ՝ քիւրէի արզ իւզէրինտէ ինսանլար իյին մէպզուլ օյան նէյմէթլէրտէն պիհագզն իսթիֆատ իթմէ.ք խտ՝ օ հալտէ՝ օ ատամընն ախրէթլիկի տէ էյի օյաճաղը գավիէն մէմուլ ը։

Զիրա ձէնապը Հագդըն լութֆլարընտան ագ վէ մանթըզ տարիէսինտէ իսթիֆատ խտէն պիր գաթ՝ էվամիրը Իլահիյէ տարիէսինտէ եաշամըզ օյուր. վէ Մուգատտէս Քիթապլար տա էյի պիր ախրէթի՝ իշթէ պէօյլէ եաչայան ատամլարա վատ էյլէյօրլար։

* * *

Շուրասընը բէ.ք էյի անլամագ իյճաղ խտէր.քի՝ ինսան՝ պու տիւնեայա մահրումիյէթլէր չէ.քմէ.ք իշին կէլմէմիշ տիր։ ձէնապը Հագդ պու տիւնեայը պունճա լութֆլարը.յա՝ մահզա ինսանլարըն պագբզ տա իմրէնմէլէրի իշին տօլտուրմամըզ ը։ Ինսան՝ եէր դապուզընն իւզէրինտէ մէվճուտ մատտի վէ մանէվի պիլճիմէ լութֆլարտան(պիլճիմէզէվզէրտէն) իսթիֆատէէյլէմէ.ք իշին խաղ պույրուրմըզ ը։ Եվվել պէ եվվել՝ ինսանընն պու սը.ֆաթը իթիրաֆ իթմէլի տիր.քի՝ օնուն քիւրէի արզ իւզէրինտէ նասը պիր հայաթ կէչիրէճէկի անրաշըլապիլսին։

Զէ.քեասը իլէ քիւրէի արզ իւզէրինտէ.քի պիլճիմէ մէվճուտաթա հա.քիմ օյան ինսան՝ պիւթիւն օ մէվճուտաթը քէնտի բիֆահ վէ սաաէթինին մատտի վէ մանէվի զէվզընընն ալէթէրի ատտ խտէպիլիր։ Շու շարթ իլէ.քի՝ օնրը ձէնապը Հագդ թարաֆընտան իհսան պույրուրմու օյան ի.ք «բուսուլա»ընընն (կողմնացոյց) իրտէ իթտի.քլէրի իսթիգամէթլէրտէ խմթիմալ էյլէսին։

Օ «բուսուլա»լար աճա՞պա հանկըլարը տը։ —Պէյան խտէլիմ.—

Մատտի ֆախտէյի թային իշին՝ «ֆի.քր»։ Վէ մանէվի ֆախտէյի թային իշին՝ «վլճատան»։

Ձէնապը Հագդըն ինսանլարա էմրի՝ տիւնեա իւզէրինտէ պիր չօգ շէյլէրի լիւզումըզ, ֆախտպզ, խթիմալըզ պրագմալարը տէյիլ տիր։

Էկէր էօյլէ օլսա խտ՝ տիւնեայը տահա սատէ վէ տահա քիւրիէթսիզ խալգ իթմէ.ք գուվվէի Իլահիյէ իշին բէ.ք գօլայ խտ։

Պիլաքիս ձէնապը Հագդըն ինսանլարա էմրի՝ հեր շէյտէն խսթիֆատ իթմէլէրի, օ միւսթէլիֆ խսթիֆատէլէր սայէսինտէ.քէնտի թէլեզզիւզլէրինի արթըրմալարը, էլհասը տիւնեա եիւզիւնտէ —վէ հաթթա էկէր միմքին իսէ քեայնաթ իշինտէ— տաիրէի վուգուֆ վէ խսթիֆատէլէրի խարիճինտէ հիչ պիր շէյ պրագմամալարը տը։

Պու իսէ նէ՞ իլէ օլուր.— «Տիւնեալըզը էյի օյմագ» իլէ։ Տիւնեալըզը ֆէնա պիր ատամ՞— քի հայաթըն հիչ զէվզընը չզգարմամըզ «ճրգնաւոր» կիպի պիրիսի տիր— պիր միւքէլլէֆ զէյամֆէթտէն ավտէթ իտէն օ տավէթլիյէ պէնզէր քի՝ զէյամֆէթտէ նէ՝ եէտիկի սիւվալ խտիլտիկինտէ, «թէրպիյէլի տավրանայրմ տէյի հիչ պիր շէյ եէմէտիմ. եալընզ պիր գատէկ սու իշէրէ.ք, սուֆրատան գալգարմ» տէր։ Զանն իտէրիզ քի՝ պու ատամ քէնտիսինի զէյամֆէթէ կէօնտէրէնին թէվֆէճհիւհինէ շայէսէթէ կէօրիւէմէյէճէկի կիպի, սօֆրա պայշընտա զէյամֆէթ արգատայը պուլընմըզ օյանլար տա՝ օնա ագըլը, եանի գուվվէի մանթըզիյէսինտէն թէմամըզյա խսթիֆատէ իտէպիլիր պիր գաթ նաղարըզյա պագմաղար։

* * *

Թէ.քմիզ մէսէլէ իշինի վէ մէնֆաաթընը պիլմէ.քտէ տիր։ Շու գատար գ.ը՞ք.քի՝ իշինի ճիտտէն պիլմէլի, վէ մէնֆաաթընը (մատտի վէ մանէվի պիլճիմէլի մէնֆաաթըրը) ճիտտէն թագտիր էյլէմէլի տիր։ Էլզէմ օյան ճիհէթի իշթէ պու տը։

Ինսան քէնտիսինի մահրումիյէթլէրէ մահ.քիմ իթմէ.ք՝ իշինի պիլմէ.ք տէյիլ տիր։ Իշինի պիլմէ.ք տիր։ Իշինի պիլմէ.ք—վլճատան վէ մանթըգա մուզայիր չէյլէր եարմամագ շարթըյա— տիւնեատան միւ.քին օյաուրը գատար խսթիֆատէ էյլէմէ.ք տիր։ Եէթիշէր քի՝ պու խսթիֆատէ հէմ մատտի, վէ հէմ տէ մանէվի (եանի հեր իյի ճիհէթի չամիլ) օյսուն։ Եէթիշիր քի՝ ինսանընն թէնվիրաթը ֆիքրիյէ վէ թէրագդրյաթը վիճատանիյէսի քէնտիսինի ատտլէթին, խայրբէրվերլիկին, ֆաղիլէթին ռուհանի զէվզէրինի թագտիր իտէճէ.ք հալէ կէթիրմիշ պուլընընը։

Նասը քի՝ ճահիլ (հիչ պիր շէյ պիլմէզ) պիր ատամ՞ քեամիլ (իլմի վար) պիր ատամտան տահա միւ.քէմմէլ ատտ օյունամագա, էօյլէ տէ՝ ազ շէյտէն.քէյֆ տույար, վէ քէնտիսինի ազ շէյէ միհրթաճ կէօրիւր պիր ատամ՞ իհթիյաճլարը վէ զէվզէրի քէսիր պիր ատամտան տահա ագըլը ատտ օյունամագ։

Տիօժէնին ասրը պիր տահա ավտէթ իթմէմէ.ք իւղրէ կէչմիշ տիր. էկէր Տիօժէն կիպի պիր ֆըչը իշինտէ եաչայան, վէ սույը ավուճընն իշինտէ իշէն պիր չօպան կէօրմէպի իւզէրինէ, էլինտէ.քի գապագտան իպարէթ թասընտ տա ֆագլա օյտուզընը պէյան իլէ օնը աթան պիր ատամ՞ պու ասրտա եաչաա իտի, էմին օյունըզ.քի՝ օնա քիմսէ ֆէյլէսօֆ տէմէզ խտ։ Էօյլէ պիր ատամընն պու ասրտա իգամէթկեահրանճագ պիր թիմարխանէ օյապիլիր ի.տ։ Զիրա պու ասր էօյլէ պիր հայաթ գալարմագ։ Վէ օ եօլտա պիր ֆիլոզոֆի՝ թէ.քմիլ մէտէնիյէթին, թէ.քմիլ թէրագդը ֆի.քրինին մահվը տէմէ.ք տիր։

Հէր կիմ հայրէթիմիզի մուճիպ օյան եիւզպինէրճէ ճընընա թէրագդրլար աճա՞պա նէ սայէտ հասը օյուրյօր— մահզա կէօրտիկիմիզ հալի քեաֆի ատտ իթմէյիպ, տահա իէրիսինէ վարմագ խսթէմէ.քլիկիմիզ իլէ տէյլ՞ մի։ Տիօժէնին ֆիլոզոֆիսինի թէրագդընընը էսասը օյան պու «գանաաթսըզլըգ» բուհը իլէ նա՞սը թէվֆիգ խտպիլիրիզ։ Տիօժէնին՝ ինթիյաճը մահվ իթմէկէ չալըշմասը՝ թէրագդը արզու վէ բուհընը մահվ իթմէկէ մուատիլ (հաւասար) տէ՞յիլ մի տիր։

* * *

Ֆագաթ պիզ «գանաաթսըզլըգ» բուհընտան պահս է.յէտի.ք։ Հալպու.քի՝ թէ.քմիլ ախլագիյուն (բարոյագէտ) ինսանլարա գանաաթը թավսիյէ խտյօրլար։ Սագըն եանլը պիր տալա պա՞մայալըմ։

Զանն իթմէ.յիզ։

Պիզիմ պահս իթտիկիմիզ գանաաթսըզլըգ բուհը իլէ, ալպէագդրյունընն թավսիյէ իթտի.քլէրի գանաաթ եէ.քտիկէրինէ զրտա չէյլէր տէյիլ տիր։ Եէ.քտիկէրէյլէ թէվֆիգի միմ.քին չէյլէր տիր։

Պիզիմ պահս իթտիկիմիզ «գանաաթսըզլըգ բուհը» տայմա տահա միւ.քէմմէլ պիր հալէ վասը, զամագ արզուսը տը.ը քի՝ ձէնապը Հագդըն էմրի իպիթիպասընտան տը.ը։ Ինսանը չալըշմաղա, վէ թէրագդը արզուսը՝ նա սէվգ իտէն հրսս իշթէ օ տը.ը։

Ալպէագդրյունընն թավսիյէ իթտի.քլէրի գանաաթ իսէ՝ ինսանընն մատտի իհթիյաճլարընը հալը հաղրընա նիսպէթլէ հրսսընը շամիլ տիր։

Ինսան պուլուրը գատարը.յա իբթիֆա վէ շի.քը իթմէլի տիր. տահա ֆաղլասընա նաիլ օյմատրը իշինն հասէտ՝ օնուն (ինսանընն) գալպինի էյէլէմէմէլի տիր։ Հալպու.քի՝ տահա էյի պիր հալէ վասը օյմագ արզու վէ էմէլի տէ տայմա.քէնտի գալպինտէ մէվճուտ օյմասը տը.ը։ Էկէր պէյլէ օլուրսա ճիտտի վէ թէրագդրէրվէր պիր զաթ ատտ օյունը.ը. եօգսա՝ թէրագդը ֆի.քրինտէն մահրում պուլընճաղը աշի.քեար տը.ը։

Պալէատտ զի.քը իթտիկիմիզ «գանաաթսըզլըգ բուհը»՝ ինսանը հասէտ տէյիլ, զայրէթէ սէվգ իթմէլի տիր. գալպի սըզմայըպ, պիլաքիս օնըն շէվգինի արթըրմալը տը.ը։ Պու շարթ իլէ՝ օ բուհ՝ բէ.ք ֆախտէլի պիր շէյ տիր։

* * *

Պահսըմըզը թապի ճէրէյանը պիզի պիր սիւալ տահա իյրատընա մէճպուր իտիյօր։

Մատտ.քի՝ ինսանլարա տիւնեատան մատտէթէն վէ մանէն միմ.քին օյտուզը գատար զէյատէ իսթիֆատէ իթմէլէրի թավսէյէ օլընը.յօր, օ հալտէ «սէրվէթ» հագդընտա նէ՞ տէնիլէճէ.ք։ Զէնկինլի.ք էյի, վէ ախրէթ նօգթաի նաղարընտան ինսան իշին խայրը պիր շէ՞յ մի ատտ օլընաճագ։

Պիլա թէրէտտիւտ տէրիզ քի՝ եվվէթ։

Զէնկին օյմաղա չալըշան պիր ատտ՞—քի քէնտի հայաթընտա թէրագդը հասը իթմէկէ չալըշան պիր ատտ՞ տը.ը— ձէնապը Հագդըն խօշլանճաղը պիր շէ.յ եարմագտատը.ը. զերա՝ օ զայրէթի՝ տիւնեա իւզէրինէ ֆաղիյէթի վէ սաաէթի արթըրճաճագ պիր շէ.յ տիր։

Պէօյիւ.ք բէտերլէրիմիզ «զիւյիւրա.ք զէնկինլի.քտէն էյի տիր տէրլէրսէ, ինսանա» տէյի նասիհաթ իտէրլէր խտ։ Օնլարըն պու նասիհաթը՝ պու կիւն՝ մէզհէպ նօգթաի նաղարընտան տա տօղրու պուլընմագ տա տը.ը։

Ամէրիգալը Գարնէճի պու կիւն տիւնեանըն էն զէնկին ատամլարընտան պիրի տիր։ Քի՞մ ախրէթինի օնուն գատար թէէմին իթմիշ ատտ օյունապիլիր։ Զիրա՝ Գարնէճի թէ.քմիլ սերվէթինի քիւթիւպանէլէր, տարիւլսայրլար, տարիւլթիւնընլար թէէսիսինէ խսթիմալ խտյօր։

Աւեատարանտա.քի «զէնկինին ճէնէնէթէ կիրմէսի՝ խալաթըն իշնէ տէլիկինտէն կէչմէսինտէն տահա կիւճ տիր» սէօզիւ՝ զէնկինլիկին ճէնէնէթէ կիրմէկէ մանի օյտուզը մանասընտա սէօյլէնմէմիշ տիր, սերվէթին ինսանլարա թահմիլ իթտիկի ֆագիլէթ վազիֆէլէրինի թագտիր էյլէմէ.ք նէ՞ գատար միւ.քիլ օյտուզընը անլաթմագ իշին տէնիմիշ տիր։

Շուրասընը տա ունաթմամասը տը.ը քի՝ օ սէօզիւն սէօյլէնտիկի գէման՝ զէնկինլէր՝ էքսէրիա՝ իլմի, ֆէնին, վէ վուգուֆը ըէտտ վէ թահգիր իտէր ատամլար իտի։ Օգումագ վէ եաղմագ պիլէ՝ զէնկինլէրին նաղարընտա ատի ատամլարա մախսուս չէյլէր ատտ օյունը.ը իտի։ Զէնկինլէր է.քսէրիա ճահիլլէր խտիլէր։ Վէ օ հալտէ՝ պիր զէնկինին ճէնէնէթէ կիրմէսի՝ հագիգաթէն՝ խալաթընը էյնէ տէլիկինտէն կէչմէսինտէն տահա կիւճ պիր իշ խտ։

Սէրվէթ տիւնեա սաաէթլէրի (մատտի վէ մանէվի զէվզէրին իճրասը) իշին պիր «ալէթ» տիր։ Պու ալէթի խտինմէկէ չալըշմալը տը.ը։ Զիրա օ էյտէ օյմաղա՝ եարըլապիլէճէ.ք չէյլէրին մըգտարը բէ.ք մահտուտալըը։ Ինսանընն ֆի.քրի վէ վիճատանը քէնտիսինի պու ալէթի մէշրու վասըթալար իլէ մէյտանա կէթիրմէ.ք (եանի թէրաքիմ իթտիրմէ.ք) վէ մէշրու պիր սուրէթտէ խսթիմալ էյլէմէ.ք եօլարընը կէօռթէրտի.քճէ սերվէթի էպէտի հայաթըն սաաէթինէ մանիա (արդելք) ատտ էյլէմէ.ք պէօյիւ.ք պիր խաթա տը.ը։ Պիլաքիս սերվէթ օ սաաէթի իսթիհալ իշին բէ.ք կիւզել պիր վասրթա թէչքիլ էյլէր։

Պիր ինանընն տիւնեալըզը էյի օլմասը՝ ախրէթլիկի տէ էյի օլմասընը գօլայլաշտրրապիլէճէ.ք մէվճուտան տը.ը։

Գ. Ս.

## Մ. ՏԷԼԳԱՍԷՆԻՆ ՆՈՒԹԳԸ

Ինկիլթէրա վէ ձարօնիա արասընտա ադտ օյունան ատանամէ իւզէրինէ Ռուսիա վէ Ֆրանսա հիւքիւմէթլէրի միւթթէֆիգէն պիր պէյանանամէ նէյը իթմիշլէր իսի։ Կէրէ.ք պու մէսէլէ վէ կէրէ.ք Ֆրանսանընն սահր ուսուրը խարիճիէսի՝ ախիրէն Ֆրանսա Այան մէձլիսինտէ միւզաքէրէյէ գօնուլմըշ օյտուզընտան, խարիճէյէ նաղրը Մ. Տէլգասէ՝ աթիտէքի պէյանաթտա պուլունմըշ տը.ը։

Ինկիլթէրա վէ ձարօն արասընտա ատանամէ միւհթէվիյաթը՝ վազրա ճիտտի պիր սուրէթտէ նաղարը տիգգաթա ալընմայա չայան իսէ տէ, միւհթէվիյաթընտան հիչ պիրի պիզիմ մէնֆէհիմիզի պօղաճագ, պիզի գուշգուանտրրաճագ պիր հալտէ տէյիլ տիր։ Ատանամէյի ադտ իտէնլէր՝ Միւնթէհի Շարգտա հալը հաղրը իտամէ վէ ասայիշ ու սիւքիւնէթը ուսումիյէյի մուհաֆադա իթմէ.ք մադսէտիյլէ իբի գահտէի էսասիյէ իթթիխազ, վէ պու իբի գահտէյէ բիայէթի թէահհիւտ էյլէյօրլար։ Պու իբի գահտէէն պիրի՝ Զինին թէմամիյէթը միւլքիյէսի տիր. ֆագաթ, մի՛սիւլեր, հէբսինիզ պիլիրսինիզ քի, պու գահտէյէ պիզճէ եէնի պիր շէյ էօգ տը.ը։ Հաթթա տէյէպիլիրիմ.քի, պու գահտէ պիզիմ էսկի վէ մուազզէզ պիր տօսթըմըզ տը.ը։ Պինաէնալէյհ պու գահտէյի պաշգալարընընն իյան իթմէսի ասլա կիւճիմիզէ կիթմէզ. պաղուսուս կէրէ.ք Ռուսիա վէ կէրէ.ք պիզ՝ պու մէսէլէնին թա պաշլանկըճընտա պու գահտէյի մէսլէֆիմիզէ էսաս իթթիխազ, վէ պունը էօյլէճէ իյան իթտի.ք։

1900 յուլիսինին Զինտէ թէէլի.քէ զայէթ վախիմ օլտը.ը վէ հեր տէվլէթին սահգան հիտտէթլէ թէճամուզը.ը հալը հաղրը.ը էօթէսինէ պիլէ կէչիրմէկէ իսթիտատ բէյտա իթթիկի պիր սը.ը տատա ուսումտ տէվլէթլէրէ պիր նօթա կէօնտէրմիշ իտիմ. պու նօթատա հա՞նկը էսասը թէ.քլիֆ իթմիշ իտիմ։ Սթաթուգուօյը, եանի Զինին թէմամիյէթը միւլքիյէսինի։

Պունտան 3 սէնէ էվվել տէվլէթլէրէ թէ.քլիֆ իտիլէն վէ հեր եէրտէ, կէզէթալարտա, Բարլամէնթօտա վէ բօլիթիգա մէհաֆիլինտէ թէզէ.քլիւր օլունան Զին մէսէլէսինին մուսթէֆիֆ սուրէթտէ հալի հաղրընտա թէտագիգաթ իճրա է.յլէտիկիմ սը.ը տատամ.քի թօնքինտէ հիւ.քմիմիզ ալթընտա միսթէմիզի.քատթըզ վար, օ հալտէ մէնֆիիմիզ՝ Զինին թէմամիյէթը միւլքիյէսինի վէ իսթիգալընը մուհաֆադա իթմէ.քտէն իպարէթ տիր բէյլինի օրթայա գօյմուշ իտիմ։ Օ վագթտան պէրու ճերէյան իտէն ահվալ վէ վագաալար էն զիյատէ իհթիյաթ.քարանէ բօլիթիգանընն պու բօլիթիգատան իպարէթ օյտուզընը կէօռթէրտի. պու բօլիթիգատա սէպաթ իթմէլիյիզ. չու հալտէ զաթէն Միւնթէհի Շարգտա.քի մէնֆիիմիզին միհվերը էսասիսի ատտ իմմարկիմիզ պիր մէսէլէ.քին պաշգալարը թարաֆընտան իյան իտիլիրկինի կէօրիւնճէ նա՞սը օյուր տա կիւճէնիրիզ։

Ինկիլթէրա վէ ձարօն ահանամէսինտէ գապալ իտիլէն էսասլարընն իլքինճիսի՝ Զինտէ այզդ գարու բօլիթիգասը տը.ը։ Պիր նօգթաի նաղարատան տա տէյէպիլիրիմ.քի, 1899 նոյ.տէ, եանի Զին պուհրանը զուհուր իթմէսէն պիր չօգ միւատտէթ էվվել Զինին՝ պիլիթիւն ալէմին սէրմայէլէրինէ այզդ պուլընտըրմասը իշին չալըշըմասը իյճաղ իտէճէկինի պէյան իթմիշ իտիմ։ 1900 մարտտա Ամէրիգա հիւքիւմէթի՝ պիլթիւն ադվամին թիճարէթ վէ սէնայի նօգթաի նաղարընտան մուամէլէի միւթեսավիյէյէ մաղհար օյմասընը թէ.քլիֆ իթտիկի վագթ ըղհարը մուվաֆագաթ խուսուսընտա էն զիյատէ միւսարէաթ կէօսթէրէն Ֆրանսա օյտու։ Շու հալտէ պու գատար չօգ վէ գուվվէթլի միտաֆիի պուլընան պիր թագըմ գավատը էսասիյէնին թահթը թէ.ք տատ պուլընճաղը՝ նա՞սը թասավվուր օլունապիլիր. վագրա բօլիթիգա իշլէրինտէ հեր շէյի վէ հաթթա իհթիմալտէն էն ուզագ օյան շէյլէրի նաղարը տրգգաթա ալմագ լազըմ կէլէճէկինի պիլիրիմ. հաթթա էմինիմ.քի, Ինկիլթէրա վէ ձարօն հիւքիւմէթլէրի մահզա պու միւսահազայա թապի օյարագ, ահանամէյ՝ Զինին թէմամիյէթը միւլքիյէսի թահթը թէ.ք տատ պուլընտըրը թագտիրտէ միշթէրէ.քէն իճրաի հարաքեաթ իտէճէ.քլէրինէ տաիր պիր հիւ.քմը ահտը տէրճ էյլէմիշլէր տիր։ Ֆագաթ պու իհթիմալ պիլճիմէլի տէվլէթլէրէ վէ էգճիմէլ Ռուսիա վէ Ֆրանսանըն էնզարը իհթիյաթը.նը ճէլպ իտէր։

)(5)(

## ՊԻԶԱՐԷ ՁԱՄԻԼԵԱ

Գլօթիլտ իսէ Շավարօյը բէ.ք զիյատէսիյլէ սէվէր, վէ թաթիլ զէմանլարընտա պազը տէֆալար մումարէյէնին եանընտա պուլընը.ը իտի։

Օն ալթը եաշընա վասը.ը օյտուզը զէման իտի.քի, հայաթընտա, էօմրիւնտէ քէնտիսինտէն սագլանան էսրարըն նէ օյտուզընը անլամագ իսթէյօր իտի։

Պիր կիւն Շավարօյը թէնա պիր մահալէ ճէլպ խտէրէ.ք, թիթրէ.ք վէ նազի.ք պիր սէտա իլէ թէէսսիւրաթընը կիզէյէպիլմէ.ք իշին գըրմըզը տուտաղլարընտա պիր կիւլիմսէյիշ պուլընընը հալտէ տէտի.ք։

—Միւսիւ Շավարօ, սիզէ բէտէր վէ վալիտէմին քիմ օյտուզընը բէ.ք չօգ տէֆալար սիւվալ էյլէմիշ խսէ տէ, զայրը սահին պիր թագըմ ճէվապլար ալմըշ իտիմ։ Պու կիւն խսէ պէնի պիր տիգգաթը մախսուսէ իլէ տիյնէյէրէ.ք, իյրատ էյլէյէճէկիմ սիւվալլէրէ ճէվապ վէրմէնիզի բէճա իտէրիմ։ Պանա պիտ օյան թէ.քմիլ էարարը պիլմէ.ք իսթէյօրըմ... տօղրուսընը սէօյլէյինիզ...

Գըզճըղաղընն պու սուրէթլէ իտաբէի էֆքեար էյլէ.էսի՝ արզուսընընն հուսուլէ կէլմէսինի խսթէմէքտէ օյտուզընը իյմա իտիյօր իտի։

—Ադիզէմ Գլօթիլտ, չիմտիկէ գատար պէնտէնիզդէն ալտրըզնը.ը ճէվապլար զայրը սահին տէյիլ իտի։ Պու կիւնքի միւ.քալէմէ վէ միւվաճէհէմիզդէն չօգտան պէրու խապէրտար իտիմ, չիւնքի չիւպհէ իթմէ.քտէ իտիմ։ Սիւվալլէրինիզի, մէրադընըզը, էմնլէրինիզի եվվէլճէ տիւչիւնմէ.քտէ իտիմ...

—Պէն տէ սիզէ իյրատ էյլէտիկիմ սիւվալլէրէ ճէվապ վէրմէկէ հազըր պուլընճաղընընը.ը իւմիտ իթմէ.քտէ իտիմ։

Մուգավէլաթ մուհարբիրի՝ մահզունանէ պիր թավր իլէ,

—Նէ ճէվապ վէրէճէկիմի պիլիյօրսընը.ը, սիզէ սէօյլէմիշ էյնամագ իյճաղ խտէր ինանմամ։

Գըզտա հիտտէթ վէ իւմիտսիզլի.ք ալէամէթի կէօրիւնմէկէ պաշլատը։

—Մամաֆիի՛ի, պէնիմ սիզէ բէտէր վէ վալիտէմին քիմ օյտուզընը սօրմագ տաիրէի սէլահիյէթիմ տանիլինտէ տիր։

—Պէնիմ տէ վազիֆէմ սիզէ հագիգաթը հալի իթիրաֆ իթմէմէ.ք տիր։

—Նէ՞ չիւն, հա՞նկը արզուսի թէէսսիւրաթընը պէնիմ աղզընընը այմամաղա մէճպուր իտիյօր։

—Բէտէրիմ պէրհայաթ օյտուզը սը.ը.ատա պէէնիմիզտէ ագտ օյունան պիր ատտ արը.ը քի, նամուս իւզէրինէ եէմին իթտիմ։

—Ա՜հ, տիմէ.ք օյտուզյօր քի, պէնիմ քիմ օյտուզընը պիլիյօրսընը.ը տա՝ պանա սէօյլէմէյօրսընը.ը։ Բէտէրիմ իլէ վալիտէմին քիմ օյտուզընը պիլի՞րմիսինիզ... Պէլքի իբիսի տէ պէրհայաթ տը.ը՝ անլէրէ թէսսաուբ տէ իթմիշիմ տիր։ Անլէրի պանա խապէր վէրմէյէճէ.քսինիզ, տէյի՞լ մի. պունընն նէ գատար միւտհիշ պիր ֆէլաքէթ օյտուզընը պիլմէյօրսընը.ը... Վազիֆէնի՞զ մի։ Եվվէթ էօյլէ տիյօրսընը.ը. պու գատար ալի ինսանիյէթ ալէյհինէ օյան հա՞նկը վազիֆէ տիր.քի, պէնիմ իյճին պիր ազագը վիճատանի, պիր ճէֆալի էպէտի օյտուն։ Միւսիւ Շավարօ, էօմրիւմի իիլալ իտիյօրսընը.ը. պէնիմ զէնկին օյտուզը.ը վէ բէ.ք պէօյիւ.ք պիր սերվէթէ մալի.ք օյտուզը.ը սէօյլէյօրսընը.ը... Պու սերվէթի պանա նէ՞րէտէն կէլիյօր... Անը պանա քի՞մ վէրտի... Ա՜հ, միւսիւ Շավարօ, պէն հայաթը միսթագպէլիմի մէսուտանէ կէչիրմէ.ք իւմիտինտէ իբէն, էօմրիւմի տաիմի պիր էլէմ իյճինտէ պըրագաճագընը.ը։ Ա՜հ, պէն պէտպանթ, թալիսիզ օյտուզտան սօնրա սերվէթին, բահաթըն պանա նէ՞ լիւզումը վար տը.ը... Ա՜հ, էթրաֆըմտա պուլընան կէնճ գըզլարա նէ՞ գատար գըսգանրյօրը.մ... Անլէր մէսուտ օյուպ, հիչ պիր չէյտէն չիստէ իթմէզլէր. անլէր հայաթլարը.յա մէչղուլ օլմատըգլարը կիպի, մազինին էֆքեարը մուէլլէմէսինի տիւչիւնէրէ.ք, մուազզամ պիլէ օլմազլար, նէ տէ տէչէթլի խսթիգպալին նէ օյաճաղընը տիւչիւնմէ.քլէ մէչղուլ օյուրլար։ Ա՜հ, բէտէրլէրինին վէ վալիտէյէրինին մուհապպէթը սամիմանէսինէ էմնիյէթ ու իթիմատ իթտի.քլէրի հալտէ, կէնճ էօմրլէրինի կէչիրիրլէր։ Պէն իսէ՞...—տիյէրէ.ք, էվվէլ գարէ կէօզլէրինտէն չէպնիմ տանէլէրի կիպի ագմագտա օյան կէօզ եաշլարընը սիլմէկէ պաշլատը։

—Ադիզէմ Գլօթիլտ, սիզ իսէ էյլէնէ եէրինէ ճէֆա արայօրսընը.ը։ Բէտէրինիզ, վալիտէնիզ վէֆաթ իթմիշլեր տիր. վագրա անլէրի կէօրէմէյէճէկինիզտէն տօլայը հեր նէ գատար թէէսսիւֆ իտէրսինիզ ամմա, օ տա միւրուրը զէման իլէ ունուտուլըը կիտէր։

—Բէտէր վէ վալիտէմին վուգուը վէֆաթլարընը թէէմին իշին եէմին իտէ՞միսինիզ։

—Եվվէթ, եէմին իտէրիմ. լաքին պունտան սօնրա պիր տահա պու մատտէ հաղգընտա հիչ պիր չէյ սէօյլէյէմէյէճէկիմ ճիհէթլէ... Հիչ պիր իւմիտէ գարբլամայասընը.ը, ազիզէմ։ Պունտան սօնրա սիզի քէտէրլէրէ զարգ իտէն պու սիւվալլէրի պիր տահա իյրատ էյլէմէմէնիզի բէճա իտէրիմ. պէնիմ սիզի նէ տէրէճէլէրտէ սէվմիկիմի պիլիրսինիզ։

—Տիմէ.ք օյույօր քի, ճանընընն, էօմրիւմին օ մէսուտ կիւնլէրի պու սը.ը.ը.ը էլէմ ու քէտէրլէրի արասընտա տա մահվ օյուպ կիտէճէ.ք տիր...

—Ատամ սէն տէ, չօճուզը.մ. պիլաքիս պու ճիհէթլէրտէն տօլայը սէն տայմա պախթիյար պիր հալտէ պուլընճաճագսընը։ Թալիին, իգպալին հէրչէյտէ եավէր օյտուզը հալտէ, կիւնլէրինի նէտէ՞ն էլէմ ու քէտէր իշինտէ կէչիրճէճէ.քսին։ Սէն պախթիյար օյտուզընն կիպի, էթրաֆընտա պուլընան ատամլար տախի սէնին պախթիյարլըզընտան միսթէֆիտ օյաճագլար տը.ը։ Միւ.քէմմէլ պիր սերվէթէ մալի.ք օյտուզընը.ը կիպի, խուլընը.ը տախի լաթիֆ վէ թապիաթընը.ը տա բէ.ք սէվիմլի տիր։ Էլհասը լէթայիֆը թապիաթտ՞ն հէր պիր նէպզէյէ մալի.քսինիզ։ Զօճուզընընը.ը զէմանընտա մալի.ք օյամատրզընը.ը պախթիյարլըզդա, եազընտա սիզի վէրճէճէ.ք պիր գօճայա մալի.ք օյաճաղընը.ը վագթ պիր ֆամիլյա թէչքիլ իտէրէ.ք, պախթիյարլար սիլքինէ կիրճէճէ.քսինիզ։

—Պու էսրարը խաֆիյէի քէչֆ իթմէ.ք իշին պիւթիւն սերվէթիմի գէտտա իտէճէյիմ։

Մուգավէլաթ մուհարբիրի պունտա հիչ ճէվապ վէրմէյէրէ.ք, սիւքիւթ իտիյօր իտի։

Գըզճըղաղ իսէ՝ օ գարա կէօզլէրիյլէ քէ՞մալը տիգգաթլա նօթէրէ պագարագ, շու սէօզլէրի սէօյլեյօր իտի.

—Տիմէ.ք քի, պու սը.ը.ը ապա սէօյլէմէյէճէ.քսինիզ։

—Եվվէթ, սէօյլէյէմէյէճէյիմ։

Գըզ իսէ՝ ֆամիլեասընընն քիմ օյտուզընը անլա՛ագ իշին մուգավէլաթ մուհարբիրինէ իյրատ էյլէմիշ օյտուզը սիւվալլէրտէն պու կիպի ճէվապլար ալմասընա չալարագ, ալչագ պիր սէտա իլէ,

—Պունտա բէ.ք զարիպ պիր հիքայէ վար...—տիյօր իտի։

Զավալը գըզճըղաղ օ քիւչիւ.ք պաշընը էօնիւնէ էյէրէ.ք տիւչիւնճէյէ տալմըշ իտի։ Գլօթիլտ՝ պու տէրին էֆքեարլա մէչղուլ օյտուզը զէման, մուգավէլաթ մուհարբիրի տէ գըզճըղաղա իպրազը ասարը մէրհամէթ իթմէ.ք իշին լազըմ կէլէն վասըթալարա միւրաճաաթ էյլէյէճէկի՝ կէօզլէրինտէն նիւմայան օյույօր իտի։

(Ցէվամի)

Իլթէ Ինկիլթերա վէ Ճաբօն արաբնտա ադա օլունան ահռնամէտէն վարիսը խաթրըմըզ օլան միւլահազամ՝ պունտան իպարէթ տիր։ Ռուսիա տախի պէօյլէ տիւշինէյօր. պու ահռնամէ կէրէք պիզէ վէ կէրէք օնա թէպլիղ օլընմըշ, վէ հէր իքիմիզ թարաֆընտան թէտրիգ իտիմիզ ի-սի. զամէն կէրէք Զինտէ վէ կէրէք սաիր եէրլերտէ մէնաֆիի բօյիթիգրյէմիզ թէվֆիգ իթտիկինտէն, վէ պախուսուս կէրէք Ռուսիա վէ կէրէք պիզ Զին իլէ հէմհուտուտ պուլունտըղմըզ հասէպիյլէ պու նօգթաի նազարտա տախի մէնաֆիիմիզ հէմահէնկ պուլընտըղընտան, պաշ պաշա վէրիպ ահռնամէ հադրընտա թէտրիգաթ իճրասը՝ զիյատէ մուվաֆֆըգը հալ վէ մասլահաթ պիր հարէքէթ իտի։

Ահռնամէյի ադա իտէն Ինկիլթէրա վէ Ճաբօնիա թարաֆընտան վուգու պուլան թէպլիղաթա ճէվապէն տէ Մինիթէհի Նազդաս սուլ ու միսալէմէթ վէ հալը հազրրըն մէտարը իսթիֆատէ օլտուղը՝ հէր քէս ճէ թաստիգ իտիլէն պէօյլէ էսասը գախտէլէր հագդընտա էմնիյէթպարչա իթիբաֆլար հուսուլընտէն տօյայը նէ տէրէճէ մէմնուն օլտուղըմըզը պէյան իթմէքտէն պաշգա պիր թարիգ եօգ իտի։

Պու գատար չօգ վէ դուվվէթլի թէէմնաթա բաղմէն եինէ Զինին թէմամիյէթը միւլքիյէտ թահթը թէհտիտէ պուլընտըղը թագտիրտէ մէնաֆիի միշթէրէքէմիզին թահթը թէհլիքէտէ պուլընտաճաղընը, վէ պինաէնալէյհ մէնաֆիիմիզի պու թէհլիքէտէն վըզայէ իթմէք իչին պիր-պիրիմիզէ իսթինտէն պիրլիքտէ չալըշաճաղըմըզը ահռնամէյի ադա իտէն Ինկիլթէրա վէ Ճաբօնիա հիքմէթլէրինէ պէյան իթմէկէ հաճէթ պիլէ գալմայօր իտի։

Միսիլլեր,

Մէնաֆիի միւթէգապիլէ սայէսինտէ թէմէլ թուլթագտա պուլընան Ֆրանսա վէ Ռուսիա իթթիֆագընը անճագ ինսանլարը խաթալարը մահվ ու ելալ իտէպիլիր։ Անճագ պու խաթալարը երլիքեապ իսիլմէսինտէն գօրգուլապիլիր։ Իթթիֆագ տէվամ իթմէյլի տիր. չունքի պիլճիմլէ չարթլար՝ տէվամը թէէմին իտէր. իլթէ Ռուսիա իմբրաթօրը Իքինճի Նիգոլանըն կէչէնլերտէ Ֆրանսայա վուգու պուլան զիյարէթի վէ ըէիսը ճիմհուր Մ. Լուպէնին տէ եազընա Բէթէրսպուրկա վուգու պուլաճագ սէյահաթը հէր պու մանալարը միւթէգամմին տիր։

## ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽԱՐԻՃԻՆԷ ՎԷ ԲՕԼԻԹԻԳԻՆԷ

Զինտէ Դուանկ-Սու իսկանը էլան էյլըմագտա տըր։ Զին ասաքիրի՝ Սանկ-Զինտէ (Դուանկ Թունկ) վէ Բօբակտա(Դուանկ Սի)մաղլուպ վէ միւզմէհիլ օլմուշլար տըր։ Եուն-Նանտա ասիլէր՝ Ֆու-Զուէնի, վէ քէգա Գուանկ-Սիտէ Լիու-Զաուլը, վէ Գուէյ-Զէուտէ Եունկ-Նինկի զապթ ու իշղալ իթմիշլեր տիր։

Մա վէ Սու Նամ ժէնէրալլար՝ էլլերինտէ պուլունան ասքէր վասրթասը-ցյա իսեանը մէգիբուը թէսքին իտէմէղ օլտուկլարընը պէյան իթմիշլեր տիր։ Պինաէնալէյհ Դանթան վալիսի՝ Եիուն Շիդայան՝ Զի-Լիտէն իմատա ասքերի կէօնտէրմէսինի թալէպ իթմիշ տիր։

Պու քէրրէ ասիլէր՝ Թանքին հուտուտընն ուզաղընտա տահա սարբ պիր իւլքէտէ պիր ֆութուհաթ տահա զազանմըշլար տըր։ Լիու-Զաու՝ Լունկ Էիանկ վատիսինէ հաքիմ օլտուգ, Գուէյ Զէունընն էն սարբ տաղլարընտա պուլընըյօր։

---

Սբանիանըն Սանթիակօ շէհրինտէ ֆիբրար իտուգ բահիպէ օլան կէնճ գրգա տաիր «Լիպէրալ» կազէթասընն նէչը իթթիկի պիր թէլէկրաֆա կէօրէ, էֆքարը ումումիյէ՝ ճիզվիթ բարաղլարը ալէյհինտէ հիտէթլէնմիշ տիր, զիրա շիպհէ եօգ ըր, պու ֆիրար՝ բահիպ Բօմէրօ թարաֆընտան հազրլանմըշ, վէ պու բահիպին պու կիպի հարէքէթաճընտան տօյայը պաղը մէնհուս հատիսէլէր վուգու պուլմուշ տըր։ Կէնճ գրգընն ըէտէրի՝ գրգընը կէրի ալմաղա գարար վէրմիշ, վէ մէգպուրէյի քէնտի ըէտէրինին խանէսինէ ավտէթ իթթիրմէսինի հիւքիմէթը մահպլիյէտէն թալէպ իթմիշ տիր։

---

Թանճատան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Մարօգտա Ֆեապիլլերին Պէնի Մարա գապիլէսի չէյխի՝ հիւքմտարընն ասաքիրինէ արզը իթաաթ իթմիշ տիր։ Պու չէյխ՝ քէնտի արաղիսի իւզերինտէ հիչ պիր վազթ Սբանեոլ էսիրի պուլընմամըշ օլտուղընը պէյան իթմիշ տիր։ Էկէր պու մալիմաթ թահգիգուգ իսէր իսէ, Մարօգ ասաքիրի տիկէր գապիլէլերի զիյարէթ վէ թէհտրրի ի-տէճէճքլեր իմիշ։

---

Այէման զապթանընտան Մ. տը Վէրնէր կէչէն ճումաա էրթէսի կիւնիւ Բիէլ լիմանընտա պիր սանտալ իլէ կէզինիր իքէն, սանտալ պիրտէն պիրէ տէվրիլիպ, մէրգում կէնճ զապթի պօղուլմըշ տըր։ Միւթէվէֆֆալ մումմիլէյհ՝ Պէրլինին սէնայիի նէֆիսէ ագատէմեասը միւտիրի ըէսասը մէշհուր Անթուան տը Վէրնէրին մախտումը տըր։

---

Պրիւքսէլտէ պօշտա պուլունան պիր ամէլէ՝ զարիպ պիր սուրէթտէ քէնտի քէնտիյի թէլէֆ իթմիշ տիր։ Մէրգում՝ քէնտի զէվճէսի իլէ էվլատընը եօլա գէյտուգտան սօնրա, քիչիւք պիր թօբու պարութ, ֆիչէնք վէ տէմիր բարչալարը իլէ տոլտուրմըշ; պիր մասանըն իւզերինէ գէյմուշ, քէնտիսի տէ թօբուն էօնինտէ տուրմուշ վէ պարութը աթէշլէմիշ օլմաղա, պաշը անիտէ ուշմուշ կէթմիշ տիր։

## ԹԷՎՃԻՀԱԹ

Մէճլիսը իտարէի էմվալը էյթամ ասզասընտան սէմսի. Հիւսէյին Նուրէտտին էֆ. հաղրէթլէրինէ Անատօլու գազասքէրլիկի բայէի ճէկիլի, Տիյարպէքիր նազիպ իւլ էշրաֆ գայմամը ֆազ. Մէսուտ էֆ.յէ պիլմասը խամսէ բայէսի թէվճիհ պուլյրուլմըշ տըր։

## ՏԷՐՍԱԱՏԷԹՏԷ ՎԷՖԻՑԱԹ

Մարտըն 4ինտէն 11ինէ գատար Տէրսաատէթտէ 5ի գէզլըտան, 1ի գրգամուգտան, 4ի թիֆօտան վէ 28ի նէֆէս պօրուլարը խասթալըգլարընտան օլմազ իւզրէ 298 վէֆիյաթ վուգու պուլմուշ տըր։

—Տէրսաատէթ վէ ճիվարընտա մարտ 2ինէն 9ա գատար ատի խասթալըգլարտան 371 քիչի վէֆաթ իտուգ պունլարընը միւֆրէտաթը պէր վէճհէր աթիտիր.

| | էրքէք | գատրն |
|---|---|---|
| Իսլամ | 82 | 116 |
| Խրիսթիյան | 55 | 55 |
| Եահուտի | 12 | 11 |
| | 149 | 182 |

# ԹԻՒՃԱՐԻՑԼ

«Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը Կազէթասը»նըն մարտ 9 թարիխի Նիւսխէսինտէ կէօրիւլէն հաֆթալըգ Տէրսաատէթ բիացասընըն իճմալի տիր.

Պուղտայ.—Պու հաֆթա զարֆընտա 102 վակօն պէյազ Անատօլու գարէյզդ վէ 1900 քիլէ Սէնօգ եումուշագ պուղտայը կէլիպ սաթըմըզ տըր։ Սէրթ պուղտայ միւվարսաթ վէ սաթըշը՝ գրյէսի 31-35 բարատան 7500 քիլէ տիր։

Արբա.—Գրյէսի 10¼-10½ ղրուշտան 10000 քիլէ Թունա վէ Ռումէլի արբասը սաթըմըզ տըր։

Մըսըր պուղտայը.—Գրյէսի 23¼ բարատան 400 թօնէլաթօ Գարատէնիզ մըսըրը սաթըմըզ տըր։

Եուլաֆ.—Սաթըշ եօգ։ Մարսիլեատա պէյազ Սէլանիք 15½, գըմրզը 15-15¼ վէ Թէքիրտաղը 15½ տըր։

Բէթէն թօխումը.—Գրյէսի 68-70 բարատան 150 չուվալ պիրինճի մալ սաթըմըզ տըր։

Անիսօն.—Սաթըշ էհէմմիյէթսիզ տիր։ Սաթգզ մալինին գրյէսի 4½-4¾ ղրուշ իտիյօր։

Ֆասուլյա.—400 չուվալ Գարատէնիզ վէ Ռումանիա մալի սաթըմըզտըր։ Մարսիլեատա Թունա մալի 27 տիր։

Նոհուտ.— Գրյէսի 51-52 բարատան 250 չուվալ Զանագգալէ վէ Պալըքէսէր մալի սաթըմըզ տըր։

Սուսամ.— Բիացա բէք բէվանը օլուպ, տախիլի սարֆիյաթ իչիւն գրյէսի 97-98 բարատան 500 չուվալ, վէ Եվրօբա իչիւն գրյէսի 102-103 բարատան 400 չուվալ սաթըմըզ տըր։ Մարսիլեատա ալէա պէյազ Շագ մալինին գրյէսի 15, վէ խարճը ալէմ 14.50 տիր։

Պագլա, գուշ եէմի, տարը, քէնտիր, խաչխաշ.— Նէ իչ վէ նէ տէ պաթը օլմամըշ տըր։

Իսխալաթ էմթաասը

Ուն.—Պու հաֆթա 1200 չուվալ Օտէսա, 2300 չուվալ Զնեի Վառնա վէ 600 չուվալ Մարսիլեա կէլիպ սաթըլմըշ տըր։

Շէքէր.—Պու հաֆթա 9360 չուվալ Թրիէսթէ, վէ 1600 չուվալ Ռուս, վէ 200 չուվալ թոշ չէքերի կէլիպ քեամիլէն սաթըլմըշ տըր։

Գահվէ.—1250 չուվալ կէլիպ սաթըլմըշ տըր։

Բիրինճ.—750 չուվալ Բանկուն վէ 1650 չուվալ Մըսըր բիրինճի կէլիպ սաթըլմըշ տըր։

Սիպիր եաղը.—Գրյէսի 13⅛-14¼, վէ Բէթրուսքի 13-13⅛ ղրուշտան ազ չօգ իշ օլմագտա տըր։

Կաղ. — Թրանսիթ մուամէլաթըյա վուգու պուլան սաթը գիյաթը 17-17½ ղրուշ տըր։

Պիպէր.—Գրյէսի 9¼-9¾ ղրուշտան ազ իշ օլմուշ տըր։

Տէմիր, չէլիք, թէնէքէ.—Կէչէն մալ վէ օլան սաթըշ էհէմմիյէթսիզ տիր։

Գալայ.—Սաթըշ եօգ. գանթարը 860 ղրուշ տըր։ Լօնտրատա Տէթրուա բէչին 114.7.6, վէ 3 այ վատէ իլէ, 11 տիր։

Պագըր.—Ազ էհէմմիյէթլի իշ օլմուշ տըր։ Լօնտրատա Զիլի 54.2.6-54.12.6, Ինկիլիզ նէվի 58-58.10, պէսթ սէլէքթէտ 58 տիր։

Զինգօ.—Հիչ մալ կէլմէյիպ սաթըշտա օլմամըշ տըր։ Լօնտրատա իքինճի մարգա 17, վէ խուսուսի 18 տիր։

Սբիրթօ.—47-56 գրյէսի 1 լիրատան 125 ֆըչը միւսթէլիֆ մահալլէր սբիրթօսը սաթըմըշ տըր։

Իսրաճաթ էմթաասը.

Թիֆթիք.—Գրյէսի 15-18 ղրուշտան 350 պալեա թիֆթիք սաթըմըշ տըր։

Եուն. — Բիացամըզտա իշ օլմամըշ տըր։ Մարսիլեատա պէյազ թէմիզլէնմիշ Էնգաբէ 1.85, պէյազ թէմիզլէնմիշ Թարապլուս 1.72½, պէյազ թէմիզլէնմիշ Պաղտատ 1.30, քիրլի Պէնկազի 0.60, քիրլի Եաֆա 0.52½ տըր։

Իբէք.—Բիացատա զաաֆա մէլ վարտըր. պէյան իթտիկլիմիզ սիքիւնէթ պու հաֆթա տահա զիյատէ հրսս օլընմըշ տըր։ Մարսիլեատա ֆիյաթ թուրկուն իսէ տէ, իշլէր հէման եօգ կիպի տիր։ Լօնտրա բիացասը օլտուգճա թուրկուն վէ ֆիյաթ եիւքսէք տիր։ Լիօնտա խամ Պրուսա, Պաղտատ 41½-42½, Սուրիա 42½, Սուրիա բօթը 49 վէ Պրուսա վէ Պաղտատ 46 տըր։

Աֆիօն.— Գրյէսի 108 ղրուշտան 6 սէբէթ Դարահիսար, վէ գրյէսի 108 ղրուշտան 2 սէբէթ Նալը խան աֆիօնը սաթըմըզ տըր։

Բիթրէ.—Գրյէսի 21¼-22¾ ղրուշտան 22 չուվալ պէյազ, գրյէսի 18-18½ ղրուշտան 20 չուվալ պիյօնտօ, վէ գրյէսի 16⅞ ղրուշտան 32 չուվալ սարը քիթրէ սաթըմըզ տըր։

Ճէչրի.—Գրյէսի 66 բարատան 150 չուվալ մալ սաթըմըզ տըր։

# ՄԻԻԹԷՖԷՐԻԳԱ

Բիրէտէն Տէրսաատէթէ կէլմէքտէ օլան պիր Եունան վաբօրը՝ էվվէլքի կէճէ Այսթէֆանօսա եաղընը պիր էէրէ կէլտիկինտէ, տէնիզ իւզերինտէ պիր իմտատ պաղրըշը իշիտիր։ Գարիճան՝ վաբօրը սէսին կէլտիկի թարաֆա սէվգ իլէ, պիր ատամընը պիր թասիսիսէ սիմիթիլէ տէնիզ իւզերինտէ չապալանընը կէօրիւլիպ վաբօրա ալընը, վէ Տէրսաատէթէ կէթիրիլիպ Լիման ըէյսասէթինէ թէսլիմ օլունը։ Մէրգում իսթիճվապ օլունտըգդա, իսմինին Հասան թէվֆիգ օլտըրընը, վէ «Իզմիրտէն վաբօրա պինտիկիմ, վէ պիր տէ տէնիզտէն չըգտըրմըմ պիլիրիմ»տէ միշտիր։ Մէրգում Բանթալէոն գումանեասընը «Բումէլի» վաբօրընտան էլինէ կէչիրտիկի սիմիթ իլէ քէնտի քէնտիսինի տէնիզէ աթտըղը անկաշըրմըշ տըր։

—Իզմիրտէ իբի Իսլամ կէչէն կիւն պիր գահվէտէ օթուրմագտաար իքէն, նասրլա արալարընտա պիր գավկա չըգմըշ վէ պունլարտան պիրի ըէվղէլլրլէ խասմինի գաթլ իթմիշ տիր։ Գաթիլ եագալանմըշ տըր։

—Հալէպտէ Իլիաս Նամընտա պիր Ռումի գըզ գարտաչընը գաթլ խտուպ գաչմըշ իսէ տէ, թուլթուրմըշ տըր։

—Մահմուտ Բաշատա պիր խանընն պիր օտասընտա սաքին սապըգ Հալէպ իճրա մէմուրը Պէշիր էֆ.նին էշեասը չալընմաղա մաղնուսէն մէզքիր խան օտապաշըսը Սթէֆան իլէ գահվէճի Անտօն վէ տահա պիր գաչ քիչի թուրթուրմըշլար տըր։

—Սթանպօլտա Բարմագ Դարբուտա թէրլիքճի Պօղոսըն օտասընա խըրսըզ կիրիպ, պիր մըգտար բարա իլէ պիր կիսմիշ սաաթ վէ պիր աղ տահա էշեա չալըպ սավուշմըշլար տըր։

—Խասքէօյլու Սամուէլ Նամընտա պիր Եահուտի եանքէսիճի Գալաթատան կէչմէքտէ օլան թէքքէլի Մագուսա էֆէնտիյին բարա քէսէսինի ճէպկինտէն աշըրմըշ իսէ տէ, Մագուսա էֆ.իյի անկայրպ, մէրգումը պիլէկինտէն եագալանմըշ վէ Սամուէլ քէսէյի էէրէ տթրպ գաչմագ իսթէմիշ իսէ զապրթայա թէպլիմ իտիմիշ տիր։

—Գուրուչէշմէտէ եագօսի իսմինտէ պիրինին գարբըսը տիւն սապահ էվինին բէնճէրէսինտէն քէնտի քէնտիսինի սօգաղա ատարագ, վիճուտընը պագը եէրլերինտէն աղրրճա եարալանմըշ տըր։

## ՄԱԹԹԱԱՍԷՋՏԱ

### ՖԻՐՈՒԽԹ ՕԼՈՒՆԱՆ ՔԻԹԱՊԼԱՐ

| | Ղրշ. |
|---|---|
| Եըլանընը Իլի | 10 |
| Մէճնունէլէր Թապիպի իչ ճիլտ | 24 |
| Սարը Ինճու | 12 |
| Պիր Դարը Իքի Գօճա | 5 |
| Հիքմէթամիզ Պիր Տավա | 7 |
| Ֆանֆէրլուցցի | 5 |
| Զէվճ վէ Գրսգանճ Զէվճէ | 20 |
| Կնոջ Մատ Կայ | 10 |

## Դ. ԷՐՄԷՆԵԱՆ ՎԷ ՇԻՒՐԷԲԵԱՆԸ ՊԷՕՅԻՒԻՐ ԷԼՊԻՍԷ ՏԷԲՕՁԻԹՕՍԸ

Մրանպօլտա Ռուֆրա Շամանճա

Թօքալեան Խանընտա Ն.ը 24

Էլպիսէ մաղազալարը միյանընտա էն եսկի վէ էն զիյատէ էմնիյէթլի վէ չեօհրէթլի օլան Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասընն էսկի նամ վէ չեօհրէթ վէ իւնվան վէ մէքեանը ասլա թէպտիլ օլունմամըշ օլտուղը կիպի, սահիպ վէ միէսսիսի Դ. Էրմէնեան պիր գաթ տահա ինդիպաթ ու ինթիզամը իտարէյի իսթիքմալ իլէ միֆթէխիր տիր։

Թօքալեան խանընտաքի մաղազա միսթախտէմէրինտէն պաղարընն օ ճիվարտա միսթէլիթ խիմէր իլէ միճէտտէտէն այմըշ օլտուգլարը էլպիսէ մաղազալարընն՝ Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասը իլէ ասլա վէ գաթան իչթիրաք վէ միսեասէպէթ վէ իրթիպաթլարը օլմամարընտան, միհնթէրէմ միւթէրիլէրիմիզին իզգիալ օլունմայարագ Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասընա միբաճաաթ իթմէլէրի թավսիյէ վէ իլան օլունը։

ՖԻՑԱԹ ՄԱԳԹՈՒ

Մաղազամըզ բազար կիւնլերի տախի աչըգ տըր։

—Պիր սաաթ թէսատիւֆտէն իպարէթ օլմասընն... պէլքի պու պէնիմ խաթրըմա կէլէնլերի օ հիչ տիւշունմէմիշ տիր պիլէ... պէն նէ՞ գասթար խայալբերվերիմ, հէր չէ.յաէն պիր մանէա իսթիխրաճ խոյօրըմ.— տէյու տիւշինահիմ. պիր տիւրլիւ իհնթիմայ վերէմէյօր իտիմ. հաթթա հանըմ էֆ.նին սեօղլերինէ պիրէ արթըգ բէք սատէ պուլյյօր իտիմ. քէնտի քէնտիմէ,

—Պէլքի սէ հանըմ էֆ.նին պանա՝ կէզմէկէ, գըզ արամաղա, պու սուբէթտէ վալիտէլիք կէօսթէրմէկէ նիյէթի վար. պէն իհթիմալ քի պունա եանլըշ մանէա վերիյօրըմ. օ Հապիպէ Սբատիդէյի պանա վերմէք իչիւն հիչ պիր թասավվուրտա պուլանմամըշը հալտէ, պէն թաթլը խիլեալարա տալըյօրըմ. — տէյու սեօղլէնիյօր, զանանարըմը թասիհէ գալգընըյօր իտիմ. ֆագաթ պէնիմ արգատաչըմ, պէնիմ գարտաչըմ Ապիտ պէնի թէսէլլի իտիյօր, պէնիմ պու գանանարըմա գուվվէթ վերիյօր իսի։ «Սէկեահ» ֆասլընտան պիր չօգ չարգլար պուլմագ իչիւն պիր չօգ չարգը մեճմուալարընա միբաճաաթ իթտիկիմ կիպի, մուսիգիյէ մերագը պիրմէյօր իսէ լութֆէն արասընն տա պուլսըն. պէն պու ֆասլը չօգ սեվիյօրըմ. ֆագաթ բէք ազ չարգը պիլյյօրըմ. չարգը մեճմուալարընտա տա պուլամայօրըմ. պունը ունութմասընն» տէտի. էկէր զահմէթ օլմազսա, պու ֆասլտան պիր չօգ չարգլար եազ տա կէօնտէր, օլմա՞զ մը. պիլիրսին քի Հապիպէ Սբատիդէ հանըմընն մուսիգիյէ չօգ մերագը վար։

—Բէք էյի...

Օ՞ֆ... պու «բէք էյի»յի սեօյլեր իքէն նասը՞լ թէթրէյօր իտիմ, նէ՞ հալդերէ կիրիյօր իտիմ. պէնճէ չուչարգլարը իսթէմէք նէ՞ պէօյիւք, նէ՞ ֆէվգէլատէ պիր մանէայը հալի իտի, պախուսուս «սէկեահ» ֆասլընտան պուլընմասը. . . օ ազամ Ոէքքիյէ Նէյմէթ քէնտինէ սէօյէմէմի՞ մի իտի. «Նէճամթի սէկեահ ֆասլը բէք սէվեր» սէմէմի՞ մի իտի. արթըգ պիրտէն պիրէ Հապիպէ Սբատիդէնին պէնտէն օ ֆասլա ապա չարգլար իսթէմէսինի՝ պէն չունիքթէյէ համի իթմիշ իտիմ. անըն իչիւն տէֆթաթէն ֆէվգէլատէ սէվմիշ իտիմ. ֆագաթ պէքրագ ասնրա օ էվվէլքի մէսէրբէթ չիատէթինի զայպ իթտի, էնինէ չիպհէլեր պաշլատը։

—Պիր սաաթ թէսատիւֆտէն իպարէթ օլմասընն... պէլքի պու պէնիմ խաթրըմա կէլէնլերի օ հիչ տիւշունմէմիշ տիր պիլէ... պէն նէ՞ գասթար խայալբերվերիմ, հէր չէ.յաէն պիր մանէա իսթիխրաճ խոյօրըմ.— տէյու տիւշինահիմ. պիր տիւրլիւ իհնթիմայ վերէմէյօր իտիմ. հաթթա հանըմ էֆ.նին սեօղլերինէ պիրէ արթըգ բէք սատէ պուլյյօր իտիմ. քէնտի քէնտիմէ,

—Պէլքի սէ հանըմ էֆ.նին պանա՝ կէզմէկէ, գըզ արամաղա, պու սուբէթտէ վալիտէլիք կէօսթէրմէկէ նիյէթի վար. պէն իհթիմալ քի պունա եանլըշ մանէա վերիյօրըմ. օ Հապիպէ Սբատիդէյի պանա վերմէք իչիւն հիչ պիր թասավվուրտա պուլանմամըշը հալտէ, պէն թաթլը խիլեալարա տալըյօրըմ. — տէյու սեօղլէնիյօր, զանանարըմը թասիհէ գալգընըյօր իտիմ. ֆագաթ պէնիմ արգատաչըմ, պէնիմ գարտաչըմ Ապիտ պէնի թէսէլլի իտիյօր, պէնիմ պու գանանարըմա գուվվէթ վերիյօր իսի։ «Սէկեահ» ֆասլընտան պիր չօգ չարգլար պուլմագ իչիւն պիր չօգ չարգը մեճմուալարընա միբաճաաթ իթտիկիմ կիպի, մուսիգիյէ մերագը օանլարտան պիր չօգլարընը տա պուլսուն։

Տիկէր ֆասլարա նիսպէթէն պու ֆասլտան պուլյրընըմ չարգլար մաէթթէսսիսի զայէթ մահտուտ իտի, հէրսի օն իքի օն իչէ անճագ պալիղ օլոյօր իտի. չօգ օղրաչարընըմ հալտէ անճագ պու գատար չարգը պուլյրընըմ իչիւն ճանըմ սըզրընյօր իտի. չիմտի պունարը պիր քիտարտա եազըպ կէօնտէրմէք ճիհէթի վար իտի քի, պու տա պէնի խայլի տիչինտիրտի։

Նասը՞լ եազմալը։

Կէօյնիւմ պու չարգլարընն մինի մինի, զարիֆ վէ կիւզել պիր տէֆթէրէ եազրլմասընը արզու իտիյօր իտի. պու ուֆաճարգ տէֆթէրէ ինճէ պիր գալէմիլ վէ զայէթ մունթազամ պիր եազը իլէ եազմագ, պիր «եատիկեար» կիպի թագտիմ իթմէք պանա բէք խոշ կէլիյօր իտի. էվվէա պիր կիւզել սէֆթէրէ ինթիխապը իլէ օղրաչարմ. օնա պիմիթիւն օ չարգընընը բէսմ եարար կիպի էօզէնէ եազտըմ. գալպիմին էն սաֆ էմէլլերինէ, էն ուլվի հրսալարընա թէրճէման օլապիլէճէք պիր հավէս իլէ եազտըմ։

(Տէվամ)

## ՏՈՒՑՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՑԼ

Պրուսա Հարիր Տարիթթասլիմի իշպու 318 սէնէսի տէրալէրի իչիւն սէնէյի մէրգումէ նիսան մահընըն 17ինճի չարշէնպէհ կիւնիւ քիչատ օլունճաճ վէ պիլիմթինան եալընըզ 30 թաւէպէ գապալ իտիլէճէք տիր։ Տարիթթասլիմը մէղքիւրէ կիրմէք իսթէյէնլերին իսթիտանամէյէրինի չիմտիսէն մէղքիւր տարիթթասլիմ միւտիրիյէթինէ կէօնտէրմէյէրի վէ եէվմը մէղքիւրտ թեղքէրէի Օսմանիյէյէրի վէ հիւսնի ալլահգընը միպէյյին մէրճիի սիտինտէն ալանճագլարը շահատէթնամէյէրի պէրապէրինտէ օլարագ, պիզգաթ հազրը պուլընմալարը վէ միւրաճաաթ իտէճէք թալէպէնին 18ուն աշաղը եաշտա պուլընալարը գապալ օլունամայաճաղը վէ իմթիհան վէրէճէքլէրին մէմալիքը Շահանէտ թէքելլիւմ էլսինէ-տէն պիրի իլէ քիթապէթ վէ Թիւրքճէ թէքելլիւմ վէ իլմը հիսապա աշնա օլմալարը մէշրութ պուլընարդը վէ իքինճի սընրգ թալէպէսինին տախի եէվմը մէղքիւրտ սաաթ 6ստա օրատա իապաթը վիճուտա իթմէլէրի լազըմ կէլէճէկի իլան օլունը։

28 չուպաթ 317 12—5

## ՏՈՒՑՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՑԼ

Բումէլի չըմէնարֆէր բիյանգօսընընն 193ինճի գուրաար կէլէճէք 1902 ապրիլ 19/1տէ Սթանպօլտա Ճըղալ Օղլունտա Տուլյունը Ումումիյէ մէրքէզը իտարէսինտէ Օսմանը Պանգասը մարիֆէթիլէ ալէնէն քէշիտ օլընճաճաղը։

5/18 մարտ 1902

Տէրսաատէթ 7—6

## ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸՆՏԱ ԴԱՅԱԼԱՐ ՏԱՒԻԼՍԻ

Պէյօղլունտա ճատտէի Քէպիրտէ 347 նիսմէրօլը Օսմանը Պանգասը շիպէսի.

Մէղքիւր շիպէ թասվիլաթ, միճէվհէրաթ, սէնէտաթ վէ սաիր էվրաղը միհիմմէնին մուհաֆազասընա մախսուս օլմագ իւզրէ գացալար եաբարբրզ էհալիի միհթէրէմէնին եէտը իսթիֆատէսինէ վազ իթմիշ տիր։ Պու գացալարը քիրալայանլար հէր տիւրլիւ թէքմալ վէրէմէյօր իտիմ. հաթթա հանըմ էֆ.նին սեօղլերինէ պիրէ արթըգ բէք սատէ պուլյյօր իտիմ. քէնտի քէնտիմէ,

—Պէլքի սէ հանըմ էֆ.նին պանա՝ կէզմէկէ, գըզ արամաղա, պու սուբէթտէ վալիտէլիք կէօսթէրմէկէ նիյէթի վար. պէն իհթիմալ քի պունա եանլըշ մանէա վերիյօրըմ. օ Հապիպէ Սբատիդէյի պանա վերմէք իչիւն հիչ պիր թասավվուրտա պուլանմամըշը հալտէ, պէն թաթլը խիլեալարա տալըյօրըմ. — տէյու սեօղլէնիյօր, զանանարըմը թասիհէ գալգընըյօր իտիմ. ֆագաթ պէնիմ արգատաչըմ, պէնիմ գարտաչըմ Ապիտ պէնի թէսէլլի իտիյօր, պէնիմ պու գանանարըմա գուվվէթ վերիյօր իսի։ «Սէկեահ» ֆասլընտան պիր չօգ չարգլար պուլմագ իչիւն պիր չօգ չարգը մեճմուալարընա միբաճաաթ իթտիկիմ կիպի, մուսիգիյէ մերագը



# ՊԻՐ ԿԷՃԷ

—Ա՜հ, Նէճաթի պէյ, սէնին տիւյինին օլուբա պէն գալուրլարլա սու թաշը յաճաղը. պու միւրուվվէթ էն չօգ պանա ախտ օլտուղը իչիւն եէչիլ ըէնկ էսվապլար եաբարըրաճաղը.— տէյու մանէալը չագալար պիլէ իթմէկէ գալգըյը։ Գօնագտա արթըգ մէվգըրմը ճիտտէն բէք զաբիպ կէօրիւյօր իտիմ. պու կէճէ չութէքլիքսիզլիքլէր, չագալար ալթընտա հանըմ էֆ.նին ֆէվգէլատէ պիր նիյէթի կիզլէտիկինի էյիճէ անլայօր իտիմ. արթըգ սաաթ 4ի պուլտուղը իչիւն էվվէ տէօնմէք լիւզումինի անլայարագ գալգմաղա հազրլանընը իքէն, քէհեա գատրն տիշարը չըգտը. հանըմ էֆ. իլէ օտատա եալընըզ գալտըգ. պու միւհթերէմ գատրն անճագ պիր վալիտէնին կէօսթէրէպիլճէկի մուհապպէթ վէ չէֆագաթ իլէ,

—Նէճաթի, պէն սէնի էվվէնտիրէճէյիմ, սէնի էլիմէ էվվէնտիրէճէյիմ, սատատէթինի թէէմին իտէճէյիմ, սաղը էֆ. հաղրէթլէրինէ Անատօլու գազասքէրլիկի բայէի ճէկիլի, Տիյարպէքիր նազիպ իւլ էշրաֆ գայմամը ֆազ. Մէսուտ էֆ.յէ պիլմասը խամսէ բայէսի թէվճիհ պուլյրուլմըշ տըր։

## ՏԷՐՍԱԱՏԷԹՏԷ ՎԷՖԻՑԱԹ

Մարտըն 4ինտէն 11ինէ գատար Տէրսաատէթտէ 5ի գէզլըտան, 1ի գրգամուգտան, 4ի թիֆօտան վէ 28ի նէֆէս պօրուլարը խասթալըգլարընտան օլմազ իւզրէ 298 վէֆիյաթ վուգու պուլմուշ տըր։

—Տէրսաատէթ վէ ճիվարընտա մարտ 2ինէն 9ա գատար ատի խասթալըգլարտան 371 քիչի վէֆաթ իտուգ պունլարընը միւֆրէտաթը պէր վէճհէր աթիտիր.

| | էրքէք | գատրն |
|---|---|---|
| Իսլամ | 82 | 116 |
| Խրիսթիյան | 55 | 55 |
| Եահուտի | 12 | 11 |
| | 149 | 182 |

# ԹԻՒՃԱՐԻՑԼ

«Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը Կազէթասը»նըն մարտ 9 թարիխի Նիւսխէսինտէ կէօրիւլէն հաֆթալըգ Տէրսաատէթ բիացասընըն իճմալի տիր.

Պուղտայ.—Պու հաֆթա զարֆընտա 102 վակօն պէյազ Անատօլու գարէյզդ վէ 1900 քիլէ Սէնօգ եումուշագ պուղտայը կէլիպ սաթըմըզ տըր։ Սէրթ պուղտայ միւվարսաթ վէ սաթըշը՝ գրյէսի 31-35 բարատան 7500 քիլէ տիր։

Արբա.—Գրյէսի 10¼-10½ ղրուշտան 10000 քիլէ Թունա վէ Ռումէլի արբասը սաթըմըզ տըր։

Մըսըր պուղտայը.—Գրյէսի 23¼ բարատան 400 թօնէլաթօ Գարատէնիզ մըսըրը սաթըմըզ տըր։

Եուլաֆ.—Սաթըշ եօգ։ Մարսիլեատա պէյազ Սէլանիք 15½, գըմրզը 15-15¼ վէ Թէքիրտաղը 15½ տըր։

Բէթէն թօխումը.—Գրյէսի 68-70 բարատան 150 չուվալ պիրինճի մալ սաթըմըզ տըր։

Անիսօն.—Սաթըշ էհէմմիյէթսիզ տիր։ Սաթգզ մալինին գրյէսի 4½-4¾ ղրուշ իտիյօր։

Ֆասուլյա.—400 չուվալ Գարատէնիզ վէ Ռումանիա մալի սաթըմըզտըր։ Մարսիլեատա Թունա մալի 27 տիր։

Նոհուտ.— Գրյէսի 51-52 բարատան 250 չուվալ Զանագգալէ վէ Պալըքէսէր մալի սաթըմըզ տըր։

Սուսամ.— Բիացա բէք բէվանը օլուպ, տախիլի սարֆիյաթ իչիւն գրյէսի 97-98 բարատան 500 չուվալ, վէ Եվրօբա իչիւն գրյէսի 102-103 բարատան 400 չուվալ սաթըմըզ տըր։ Մարսիլեատա ալէա պէյազ Շագ մալինին գրյէսի 15, վէ խարճը ալէմ 14.50 տիր։

Պագլա, գուշ եէմի, տարը, քէնտիր, խաչխաշ.— Նէ իչ վէ նէ տէ պաթը օլմամըշ տըր։

Իսխալաթ էմթաասը

Ուն.—Պու հաֆթա 1200 չուվալ Օտէսա, 2300 չուվալ Զնեի Վառնա վէ 600 չուվալ Մարսիլեա կէլիպ սաթըլմըշ տըր։

Շէքէր.—Պու հաֆթա 9360 չուվալ Թրիէսթէ, վէ 1600 չուվալ Ռուս, վէ 200 չուվ

## ՀԵՐ ՔՈՒՆԱԻՆԱ
## ՊՐՕՆՇԻԹ, ՆԵՎՐԱԼԳԻ
### ՎԷ ԷՍԿԻՄԻՇ ՆԵՎԱԶԻԼԻ ՎԷ ԷՕԲՍԻՄԻՐԻԹՅԻ ՎԱՐ ԻՄԻ ՕԳՈՒՄԸՆ

Ինսան՝ գէր մէվսիմնամէ տահա զիյատէ նէվազիլէ տիւշար օլուր։ Բէք խաֆիֆ կէօրիւնէն վէ ֆագաթ հագիգաթը հալտէ բէք չէտիս օլան պու խասթալըգ պաշ կէօսթէրիր կէօսթէրմէզ, էօնիւնիւ ալմամալըգտան սաղբնըլմալը տըր։ Իմմալ խալէն պիր նէվազիլ թէքմիլ գէր ինսանը մուղտարըգ վէ նիհայէթ պրօնշիթէ թէպէտիւլ իտէր։ Վէ հէր քէս պիլիր քի, էսկիմիշ պիր պրօնշիթ վէ նէզլէտէն եաղայը գուրթարմագ նէ գատար միւշքիլ տիր։ Պու կիւնքի կիւն հէր տապահ սաթիլար իլէ էօքսիրիւպ թիւֆիւրլէնէր վէ նէֆէս ալըգ վէրմէլէրինի զօրլաշտրան պակտարը սէօքսիրմէք իչիւն ուղուն միւտաֆէ ուղրաչանլար նատիր տէյիլ տիր։ Կէօյիւս խասթալըղը օլան բէք չօգ քիմսէլէր՝ խասթալըգլարընին նէվի իչիւն չիւպհէ պիլէ իթմէյիպ, քէնտիլէրինա էվրէմ պաշ կէօսթէրմիշ օլտուղը հալտէ քէսքին պիր նէզլէյէ թուտուլմըշլար տըր տէյու ղանն իսէրլէր։

Իտի նէզլէյէ տիւշար օլանլարը՝ խասթալըգլարընին իպթիտաի զուհուրինտէ էօնիւնիւ ալմալարը վէ հաթթա սըհհէթը պէտէնիյէլերի ելերինտէ օլանլարը պիլէ սօվուգ հավալարտա պրօնշիթ վէ կէօյիւս խասթալըգլարընտան մասուն զամագ իչիւն արհէթմէ թէտաիրը իհթիյաթլէ իհթիտիյաղ իհմմէլերի լազըմ տըր։

Պիր գահվէ գաշընը կէյօ գաթրանը պիր պարտագ սու իչիւնէ գարբշարըրլարագ հէր թատմտա իչիլիփքէ, էն մուանտնա նէվազիլ վէ էն էսկիմիշ պրօնշիթ ատֆ օլուպ կալտէր։ Հաթթա վէրէմ օլտուղը էյիճէ անլաշըլան խասթալըգ տախի չօգ ատֆա պու սուրէթլէ ատֆ ու թէտավի օլունապիլիր։ զիրա գաթրան՝ ագճիյէր գապարճգլարընն չիրիմէտինտէ սէպէպ օլան միգրօպլարը թէլէֆ խէրթէք մէզքիր չիրիմէնին էօնիւնիւ տլրը։ Պու ատիկիմիզ հէմ սահին վէ հէմ տէ սատէ վէ գալայ պիր չէյ տիր։

Էյիլէշմէսի իւմիտսիզ կէօրիւնէն պու կիպի պիր չօգ խասթալըգլար՝ 30 ատնէատէն պէրու կէյօ գաթրանը վասթաարյա էյիլէշտիկնի կէօրմէքլէ, պաղը էրպաղը միւսաակա՝ խասթասը ալտահարագ տալ կէյօ գաթրանը ելերինտէ քէնտի եաթաբգլարը սախթէ գաթրանը սաթմագտա վէ պէօյլէճ խասթայը քէնալըղա մուճիպ օլմագտա տըրլար։

Ֆիլվագը պաղը ֆապրիգաթօրլար էքսէրիա աշաղը ճինս գաթրանլար գուլանըօրլար։ պունլար ուճուղ օլոր լաքին խասթալը էյի իթմէղ։

Պինէնալէյէ, պրօնշիթ, նեղլէ, վէ էսկիմիշ նէվազիլ, վէ հաթթա սրգնէֆէս վէ վէրէմ խասթալըգլարընտան էյիլէշմէք իչիւն էճզանանէլերտէն ասրլ կէյօ գաթրանը (Goudron Guyot) թալէպ իթմէլի, վէ պիր կէօնա եանլըշլըգ վուգուլ պուլմամագ իչիւն հէր չէյնին իւզերինտէ պուլունան էֆիքէթլէ սիգդաթ իթմէլի տիր։ Մէզքիր էֆիքէթին իւզերինտէ պատա վէ իրի եաղրլար իլէ կիւյանրն իտի վէ ֆ-, եէչէ վէ էբրմէշէ իւզ բիր ֆ-ալ էլէ էի ֆ-ալըտրա- խրտը դանի դ-ալբմ-ֆա-դէր։ Բէլա մէզքիր էֆիքէթին իւզերինտէ ֆապրիգանանրն չու տարէսի տախի մէվճուտ տըր։ «Մէկոն Ֆրէր, Բարիզտէ Փագօպ սօգաղրնտա Նօ. 19։«

Մէզքիր իլաճ պիլճիմէ էճզախանէլէրտէ պուլունը։

Պու իլաճըն պիկէր ալտը մուհասէնաթը տա ֆիյաթընրն զայէֆ էհվէն օլմասը տըր։ Էկէր կիւյօ գաթրանը պէտէր չիչէսինտէ 12ատէն 15 լիթրայա գատար սու իչինտէ գուլանըլմասը թէրթիպլինէ միգդարի մրգատարտիգգախա տլրը։ Կիւյօ գաթրանը՝ նէն կէրէք եարարլրը վէ կէրէք էնվնիյէթի մէզքիր իլաճին գուլանընլմասընն ումումիչէմէտնէ ազ եարտրմ իթմէմիշ օլտուղը ատէքքար տըր։

(6)

---

## ՍԱՐՐԱՖԻՅԷ
### Է. ՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՄԸ

Լօնտրա 24 մարտ

| | |
|---|---|
| Ինկիլ. էհամը Ինկ. Լիր. | 094—31 |
| Օսմ. էհամը աչրլը | 25—62 |
| » » գաբանը | 25—62 |
| » » » Բ | 51—50 |
| » » » Գ | 27—62 |
| Օսմանլը Պանգասը | 12—50 |
| Մբսբը տուլ. մութթանրտէ | 106— |
| Ֆուլկար խթիգրազը | 105— |
| Պամպիօ Բարիզ 3 այ վատէ | 25—325 |

—

Բարիզ 24 մարտ

| | |
|---|---|
| Ֆրանս. էսն. 3% ֆր. | 100—65 |
| » « 4½% | 102 65 |
| Եէնի Օսմ. էհամը աչրլը | 25—90 |
| » » » գաբանը | 26—05 |

Մէ-պաթէլէ

| | |
|---|---|
| Բումէլի չրմէնտրֆէրի | 115—25 |
| Օսմանլը Բէյժիսի էհամը | 322— |
» Պանգասը | 562—
| Գրէտի Լիոնէ | 1040— |
| Իթալիա էհամը | 100—40 |
| Բուիօրիթէ Թիւրք | 497— |
| Օսմանլէ | 453— |
| Տուան Օթթոման | 515—25 |
| Սբանեօլ | 78—05 |
| Թրանսվաալ | 150—50 |
| Գամպիօ 3 այ վատէ | 25—180 |

—

Վիէննա 24 մարտ

| | |
|---|---|
| Լօնտրա իւզերինէ գամպիօ | 238—40 |
| Բումէլի չրմէնտրֆէրի ֆր. | 111— |
| Օսմանլը Բէյժի ագսիոնը | 298— |

—

Պէրլին 24 մարտ

| | |
|---|---|
| Բումէլի չրմէնտրֆ. (մարգ) | 113—30 |
| Լօնտրա իւզերինէ գամպիօ | 20—31 |
| Ռուպլը | 216—30 |

—

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

| | |
|---|---|
| Էսն. Ում. տիւն ագչմ. գաբ. | 27—39 |
| » » » էն եիւքսէք | 28—07 |
| » » » էն աշաղը | 27—38 |
| Պու սապահ աչրլը | 18—07 |
| Բումէլի չրմէն. ագչմ. գինտը. | 112—37 |
| » » էն եիւքսէք | 113—37 |
| » » էն աշաղը | 112—25 |
| » » աչրլը | 113—25 |
| Ագչէ ֆաիզի | — |
| Բէքօռ ղրչ. | — |
| Հէվալէսիզ » | — |

—

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

| | |
|---|---|
| Բէյժի ագչէքոնը Օսմ. Լիր. | 14— |
| Սիկարէթ Ա. | —15 |
| » Բ. | —68 |
| Թրամվայ | 5—82 |
| Ժուիանս | 1—57 |
| Օպլիկասիօն Թրամվայ | 484— |
| Ասիւրանս | 3—55 |
| Լօրիօմ | 67—50 |
| Պանգ Նասիոնալ ագ Կրէ. | 412— |
| Թրանսվաալ | 149— |
| Բընթըմ Թահվիլաթը | 467— |
| Գրէտի Ֆոնսիէ Էմիրէրէն | 276—50 |
| Անատօլու չրմ. ագսիոնը | 10—45 |
| Շիրքէթը Խայրիյէ հս. Լ.Օ. | 26—75 |

—

ԱԳՃԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

| | |
|---|---|
| Օսմ. լիրաը 100 ղ.տան | ղ. բբ. |
| Պէյազ Մէճիտիկ ֆարդը | 108—06 |
| Մէթալիք | 099— |
| Ինկիլիզ լիրաը | 110—07 |
| Ֆրանսըզ ալթունը | 87—22 |
| Բօլ | 90— |
| Գրիմից ալթունը | 51—05 |
| Գարպոն գայմէսի | 8—57 |

---

## ԻԼԱՆԱԹ

Զօրատոնը խանընտա սաքին իքէն Իքինճի Մահքէմէի Թիճարէթտէն իֆլասընա հիւքմ օլունմըշ օլան մանիֆաթուրաը Տիմիթրի Իլսարանրն զիմմէթինտէ ալաճաղը օլանլարրն՝ Գանունամէի Թիճարէթին 199 վէ 200ինճի մատտէլէրի մուճիպինճէ Թահգիգը տուլյուն իչիւն Թարիխը իլանտէն իթիբարէն 21 կիւն զարֆընտա սէնէատարը մահքէմէ քանթիպինէ թէսլիմ էյլէմէլերի, վէ միւտտէթը մէզքուրէ խիթամընտան սոնրա 3 կիւնտէ, եանի 318 սէնէսի նիսանրն 1ինճի բաղար էրթէսի, 2ինճի սալը վէ 3իւնճի չարշէնպէհ կիւնլերինտէ Իքինճի Մահքէմէի Թիճարէթին իճլաս օտասընա կէլերէք սինտիգ էֆ.էր միւվաճճէհէսինտէ ալաճաղլարը հապաթ վէ գայտ վէ թատիդ իթտիրմէլերի, վէ միւտտէթը մէզքուրէտէ իսպաթը վիւճուտ իտէմէյէն ալաճաղլար հագգընտա գանունը մէզքուրրն 210ինճը մատտէսինէ թէվֆիգէյն մուամէլէ օլունճաղը իլան օլունը։

Ժիւժ Գոմիսէր

11 մարտ 317

---


## ՈՒԷՍԴԸՐՆ

1851ՏԷ ԹԷՍԻՍ ՕԼՈՒՆՄԸՇ

### ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ԻՆԿԻԼԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Թազմին օլունան զիյանլարրն մէճմուը — Ինկիլիզ լիրաը 6000000
Մէվճուտ ագչէ վէ հասըլաթը սէնէվիյէ — » » 1250000
Թէէտիյէ օլունմը սէրմայէ — » » 410000

Բիացատա մասրուֆ Ֆրանսըզ վէ Ալէման գումբանեալարընն թէէտիյէ օլունմը սէրմայէսի 100000 Ինկիլիզ լիրաընան ֆազլա տէյիլ տիր։

Թիւրքիա շիպէսինին միւտիրը ումումիսի՝ ԳԱՌՆԻԿ ԱԱՏՈՒԱԾԱՏՈՒՐ
Սթանպօլտա Պաղչէ Գարուսընտա Ամանիասի խանընտա Նօ՝ 20, 21, 22։

ԻՒԹԱՐ.—Շէհրիմիզդն էն մասրուֆ Ֆրանսըզ վէ Ալէման գումբանեալարընն սէրմայէսի՝ հասըլաթընա նիսպէթէն 100ատ 100 օլտուղը հալտէ Ուէսդրընսկի 100ատ 125 տիր։ Իչթէ պու հագիգաթ՝ Ուէսդրն գումբանեասընը քէնտի բագիպլէրինէ նիսպէթէն թէէմինաթը ֆէվգէլատէյի հաղ օլտուղընա պիր տէլիլ տիր։

## ՐՕՍԻԱ

COMPAGNIE ROSSIA D'ASSURANCES

### ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

1881 մարտ 20 Թարիխի իւքաղը իմբէրաթօրի իլէ թէէսիս զըլընմըշ օլան իչպու գումբանեանընն մէրքէզի Բէթէրպուրկտա պէօյիւք Մօրքաիատա 37 նումէրօլը օթէլը մախսուսընտա քանին։

Տէօրթ նէվ սիկուրթա, եանի ԵԱՆԿԸՆ։— ԷՕՄԻԻՐ.—ՆԱԴԼԻՑԱԹ.—ԳԱԶԱԼԱՐ.

Ծրանգ
1898 աշնէսինտէ թահսիլ օլունան բրիմ 34775462
Թէէմինաթ ագչէսի 121765333
1881 սէնէսինտէն պէրու գումբանեանընն քէնտի միւթէրիլէրինէ թէէտիյէ իթմիշ օլտուղը մէպալիղ 164172000 ֆրանգը կէչմիշ տըր։

Գումբանեանընն Շարգ միւֆէթթիշը ումումիսի Ա. ՀԻՐՄԻՍ

Գալաթա բրնթրմ իւզերինտէ [կէօմրիւյին էսկի եէրի]

Թիւրքիա իչին աճէնթը ումումիսի ԹԷՈՏՕՐ ՐԷԲԲԷՆ



## ՄԷՍԱԺԸՐԻ
### ՄԱՐԹԻՄ

—o—

ՀԱՅԹԱԼԸԳ ՍԷՖԷՐԼԷՐ

Անատօլու լիմանլարրյա Պաթում, Նովլորոսիսք, Տէրսաատէթ, Իզմիր, Սէլանիք, Շիրա, Բիրէ, Բաթրա, Մարսիլիա, Հավր վէ Լօնտրա արասընտա մունթազամ սէյր ու սէֆէրլէր։

Վիրուտինէ պէքլէնէն վարօրլար

Ալաֆ. մարտըն 26ինճը չարշէնպէհ կիւնու «Գալէոնիա»՝ Մարսիլիատան։

Ալաֆ. մարտըն 28ինճը ճումա էրթէսի կիւնի «Մէմֆիս»՝ Գարատէնիզտէն։

Ալաֆր. մարտըն 31ինճի բաղար էրթէսի կիւնու «Սիտոն»՝ Մարսիլիատան։

Հարէքէթ իտէճէք վարօրլար

Ալաֆր. ապրիլին 1ինճի սալը կիւնու ագշամ ալաֆր. սաաթ 4տէ գաբթան Տավիտին սիւվար օլտուղը «Սիտոն» վարօրը՝ Սամսոն, Թրապիզոն, Պաթում վէ Նովլորոսիսքէ,

Ալաֆր. մարտըն 27ինճի բէնճշէնպէհ կիւնու ագշամ ալաֆր. սաաթ 4տէ գաբթան Պլանրն սիւվար օլտուղը «Գալէոնիա» վարօրը՝ Զանագգալէ, Իզմիր, Բատաս, Պէյրութ, Լարնագա, Մէրսին, Իսքէնտէրուն, Սէլանիք, Թարապլուս վէ Պէյրութ,

Ալաֆր. մարտըն 30ընճը բաղար կիւնու ագշամ ալաֆր. սաաթ 4տէ գաբթան Կրէկորինին սիւվար օլտուղը «Մէմֆիս» վարօրը՝ Զանագգալէ, Իզմիր, Բիրէ, Սուտա, Մարսիլիա, Հավր վէ Լօնտրայա։

---

Գումբանեա՝ տօղրուսան տօղրույա Բարիզ վէ Բարի-Լիսօ-Մէտիթէռանէ չըմէնտֆէրինին էն իչէք սթասիօնլարը իչիւն տախի պիլէթ վէրեպիլէր։

Բարիզ իչիւն վէրիլէն պիլէթլէրին ֆիյաթլարը պէրվէճճո աթի տիր.

| | |
|---|---|
| Պէօյիւք բօսթալարլա 1ինճի մէվգը | 320 ֆր. |
| 2ինճի մէվգը վարօր վէ 1ինճի մէվգը չրմէնտրֆէր | 242 » |
| 2ինճի մէվգը վարօր վէ 2ճի մէվգը չրմէնտրֆէր | 230 » |
| Եիւք վարօրլարը յլա եաբընը 1ինճի մէվգը | 245 » |

Տահա միւքէմմէլ մալիւմաթ վէ թաֆսիլաթ ալմագ իսթէյէնլէր՝ Գալաթատա Մօմանանէտ Սիրէ Ֆրանսէզտէ մէրքէզ աճէնթէլիկնէ միւրաճաաթ իտէպիլիրլեր։



## ՄԵՄԱԼԻՔԸ ՇԱՀԱՆԷ ԻԶԻՒՆ ԵԷԿԵԱՆԷ ԱՃԷՆԹԷՍԻ
## Ա.ՄԱՏԷՕ ՍԱԼՎԱԹԷՕՐ

NEW HOME

Բարիզ սէրկիի ումումիսինտէ 1900ատ
Անվերս (Պէլճիգա) սէրկիի ումումիսինտէ 1894ատ




ԱՄԷՐԻԿԱՆԻ ԽԱՐԷԼԱՆԷՄԻՂԷ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԿԱՐԳ ԵՎ ԱՄԵՆԱԼԱՎ ԿԱՏԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԿԱՐԳ

Ամէրիգանրն էն մէչհուր տիքիչ մաքինալարը՝ մէզքիր սէրկիի ումումիսրէտ բէգապէթ գապուլ իթմէզ պիր մուվաֆֆագիյէթ գազանմըշ տըր։

Պու մաքինալար՝ զայէֆ գուլանըշը սատէ, կիւզել, մէթին, չաբուգ վէ խաֆիֆ իշլեր օլուպ, հեր եվ ինչիւն պիրեր տանէ խինանէլերի թավսիյէ օլունը։

Թաշրալարտան վուգու պուլանաճ սըրարըշ՝ տօղրուտան տօղրույա Պաղչէ Գարուսընտաքի խարէխանէմիզէ միւրաճաաթ օլունտուգտա, բէք գօլայ կէօնտէրիլիր։

Ծամիեալարա վէ էնանֆա մախսուս չօրապ վէ ֆանէլա եաբմագ իչիւն հէր նէվ էլ վէ այագ մաքինալարը պուլունտըղը կիպի, տէրալէր՝ քէնտի ատամըմըզ թարաֆընտան մէճճանէն վէրիլիր վէ թամիր իչիւն իւճրէթ խթէմէզ։ Կէրէք թօրտան վէ կէրէք բէրաքէնթէ օլարագ բէչինէն վէ եախոտ վէրէսիյէ վէ թագսիթլէ սաթըլմագտա տըր։

75—28




ԳԸՅԷԻ ՃԷՏԻՏԻ 3½ — ԳԸՅԷԻ ՃԷՏԻՏԻ 4½

Սէրայը Հիւմայունը ճէնապը Միւլիքանէ իչիւն պալէատէքի արմա տամկալարըյա պիլասասա իմալ իթտիրէբէ պիտէֆասթ իճրա իտիլէն մուայէնէատէն «թալգ» վէ «թօրբագ» վէ «էճզաի մուզիրէ»տէն արի օլմաղա պէրապէր, էմրազը ճիլտիյէյէ Նաֆի վէ գասընկարրն սաչարընն մուհաֆազասընը թէէմին իթտիկի ճիհէթլէ, մինել գասմ քէսպը իչթիհար իթմիշ օլան Կիրիտ-Գանտիա սապունլարընն՝ մահգա էհալիի քիրամա պիր խրամէթը միւֆթէխիրէ օլմագ իւզրէ թէնզիլը ֆիյաթ իլէ գօգուլըսընն գրյէսի 5½, վէ գօգուլսըզընն տախի 4 ղրչ. 10 քարա՝ չուվալ իլէ վէ բէչինէն սէրայը Հիւմայուն սապունճըպաշըսը Սամ Ալթընտա 7 նումէրօլը մաղազայի ամիզանէմտէ ֆիւրուխթ օլունպ, վիլայաթը Շահանէ վէ սաիրէտէն վէրիլճէէք սըրարըշլարա՝ մէսարիֆաթը զամմ իլէ իրսալ գըրնաճաղը իլան օլունը։

75—28






FER ET QUINQUINA
## ԶԷԼԻՒԲ ՎԷ ԳԸՆԱԳԸՆԱ

Շիմտիքի հէքիմլէր ումումիյէթ իւզրէ թասդիգ իտիյօրլար քի, զայֆիյանը վէ գուվվէթտէն տիւշմիւշ վիճուտը գուվվէթլէնտիրմէյէ էն պէրինճի վասրթա՝ Զէլիւբ իլէ ԳԸՆԱԳԸՆԱ տրը։

Զէլիւբ գանը իւզերինտէ օլան թէէսիրի իչիւն թավսիյէ օլունուր, զիրա գանտա նէ գատար չօգ Զէլիւբ պուլունըրսա, գան օ նիսպէթտէ գուվվէթլի օլուր, Զէլիւբ ապալարգճա՝ գանը գուվվէթի տախի օ նիսպէթտէ ազալըր։

ԳԸՆԱԳԸՆԱՆը իսէ՝ թէքմիլ վիճուտա վէ խուսուսիյէլ մլյոտ իւզերինտէ օլան հիմնի թէէսիրի հերքէսճէ մալիւմ օլտուղընտան, պու պատրտէ պիր չէյ սկօյլէմմկի զայտա կէօրիւրիլ։ Թէքմիլ վիճուտը զայիֆլէնմէտի՝ չօգ ատֆա միյտէնին թատամը էյիճէ հազմ իտէմմէմնինտէն իլերի կէլիր։ Վէ միյտէնին հազմընը զալը խարմիշ օլուպ, տիկէր պիտիմէ «գընագընա»ը իլաճլարը էն պիրինճիսի, էն գուվվէթլիսի վէ էն թէէսիրլիսի տիր։

Տիմնանրն հէր թարաֆընտա, էն պէօյիւք խասթախանէլէրտէ, քիւլմիյէթլէ գուլանընլըղը կիպի, պէօյիւք հէքիմլէր տախի գուվվէթ վէ հազմ իչիւն ԲԻՆԱ ԼԱՌՕՇընն չէլիքլի ճինսիի թավսիյէ իտէրլեր։

Զայֆիյընը վէ գանընզընը չաբուգ վէ տէվամը սուրէթտէ թէտավի իթմէք իչիւն ԲԻՆԱ ԼԱՌՕՇընն չէլիքլիսինի խսթիամլ իթմէլի։

Կէրէք չէլիքլի վէ կէրէք սատէ ԲԻՆԱ ԼԱՌՕՀընը խալիս վէ սահիհինի խթէյինիզ էճզանընլարտան։ Թագլիտլէրտէն սագընընը։

26—23





## ՐԱՀԱԹ ԵԱՃԱՄԱԳ ՎԷ ԱԶ ՎԱԳԹՏԱ ԶԷՆԿԻՆ ՕԼՄԱԳ
### ԳՕԼՈՒՆԸ ՎԷ ՎԻՐՃՈՒՏՐՆԸ ԵՕՐԱՃԱՂԸՆԱ ԱԳԼԸՆԸ ՎԷ ԶԻՀՆԵՆԻՆ ԻՇԼԷԹ

Թէք պիր ատամ պիր օրագ մաքինասը իլէ 30-40 քիշինին այնը զէմանտա կէօրէճէյի իչի պիթիրիրսէ, էլպէթթէ զէնկին օլուր։

Զիֆֆանիլէրիմիզ վէ էրպապը զըրաաթ՝ պու հագիգաթա էհէմմիյէթ վէրերէք, պիր տէֆա ԳԱԼԱԹԱՏԱ ԱՐԱՊ ՃԱՄԻԻ ՃԻՎԱՐԸՆՏԱ ԹՐԱՄՎԱՅ ՃԱՏՏԷՍԻՆՏԷ 146 ՆՕՄԷՐՕԼՐ ԻՆԿԻԼԻԶ ՄԻԻՕԻԻ ՃՕՐՃ ԶԷԶՆԷԼԼ ԷՎԼԱՏԼԱՐԸ մաղազասընա թէչրիֆ էթսինլէր։ Զէզնէլլ էվլասլարը՝ չօգ սէնէլէրտէն պէրու պու իչ իլէ մէշղուլ օլտուգլարընտան, թէճրիպէլէրի սայէսինտէ Ամերիգատա Զիգակօ ֆապրիգալարընն մաքինալարընը էլտէ իտէպիմիլէր քի, տայանրգը, գուլանընը, սատէ, վէ չէլիքտէն եարբլմը օլտուգլարընտան, տիմնանրն հէր թարաֆընտա քէսպը չէօնրէթ էթմիշլէր տիր։

Մէմալիքը Շահանէյինին հէր թարաֆընտա էն գկյատէ իչէ եարայըշը օլան պու մաղազանրն զըրաաթ ալէաթ ու էտէվաթը քէսրէթլէ սաթըլմագտա օլտուգընտան, Զէզնէլլ էվլասլարը՝ թէճրիպէքիար մաքինասէրի պուլունան Զագճեան Յովհաննէս եֆ.ի տայտա վիլայէթլերտէ կէզտիրէրէք, գուրմաը վէ գուլանմամը մէճճանէն էօյր! Ճէմէքտէ տիրլեր։

Թալիպլերի ուճագ պիր թէճրիպէթ իչիւն մաղազամըզա եախօտ վիլայէթլերտէքի վէքիլէրիմիզէ միւրաճաաթ էթմէքլերինտէ, դանատի հալ իտէճէքլերինէ էմինիզ։

Էօթէտէն պէրու չէօրէթ գազանմըշ օլան Կիրիտ սապօնլարընն ֆապրիգասը միւէսսիսլէրինտէն օլուպ Ասիթանէ կիպի պիր չէհրատ մէվատտը մուղիրրէտէն արի խալիս սապն իմալ իտէր։ Պու սապօնանէնին ատէմը վիճուտընա պինաէն, պիր գըսմ էհալիմիզին Կիրիտ սապոնը գատար Տէրսաատէթտէ սապն իմալ օլընամայաճաղը հագգընտաքի զէհապլարը պու նօգթաի նազարճա մուհագգ իսէ տէ, եէրլի սապօնլարրմըզդն ալէլուտուտ սապօնլարտան ալէա օլտրընը իսպաթ իչիւն Գանթարճելարտա պիր սապն ֆապրիգասը ինչա իթտիրէրէք, Կիրիտտէքի սապօնխանէմիզին ուսթալարընը ճէլպ իլէ իթտիկիմիզ թէճրիպէ նէթիյէճէսինտէ, զէհապը մաարուզին քիւմիէն նապէմանալ օլտրընը՝ իմալինէ մուվաֆֆագ օլտրընը մզ սապօնլարրն նէֆասէթը թապա վէ տէրէճէի միւքէմմէլիյէթինտէն գանատի հալը իտէրէք, նէֆասէթ վէ էհվէնիյէթի նօգթաի նազարընտան էճիլի միւհէրրէմիզ Սրհէթէ մուգիրը օլտրընը ֆէնէն թէպէյիլն իտէճէկի թագտիրտ, հեր կէօնա մէսուլիյէթի տէրէօտէ իտէրիզ։ Մահալինտէն կէթիրտիկիմիզ չէքէր, զէմթին եաղը վէ տուրնա եաղը՝ մաղազամըզտա էհվէն ֆիյաթլա սաթըլըր։

52—29